



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՀԱՅ

2496

ԵԱՆ

ՈՒՍՈՒՄՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՑ

ԽՈՐՔ ԿԱԽԱՇԵՒԹՅՈՒՆ

4134

ԳՐԵՑ

ՀԱՐԴԱՊԵՏ ՄՐՈՒՄՆՅԱՏԵԱՆՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Վ. Յ. ՄԱՐԴՈՒՐԵԱՆ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Պանազի խան

1884 -

281.6

Ս-91

2010

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

2816

ՈՒՍՈՒՄՆ

թ. 201.

Ա-91

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵԶԻՈՅ

1336

ԳՐԵՑ

ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՐՈՒԱՆՁԵԱՆՑ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՄՐԲԱԳՐԵԱԼ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՊՈԽԱՇԱՋԱՎԻ Խան, Թիմ. 5

— 1884 —

Clas. N° 1680/55

ЧИТАЛИЩЕ „КРАСИРАЦ“

(33)

Ի.ՊԱ.ՏՐԻԱ.Ր.ԲՈՒԹԵԱՆ

ՏԵՇՈՐ ՏԵՇՈՐ ՅԵՒՐՈՒՐ

ԱՐԲԱԶՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

50783-44-f



36863-66

~~1240~~
2196

341

ՅԱՂԱԶԱԲԱՆ

A circular blue ink stamp. The outer ring contains the Armenian text 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՌԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ' (National Library of Armenia). The center of the stamp contains the year '1985' and the number '60153'.

336

Հայաստանեայց Եկեղեցւոյ մանկուոյն
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒԾՄԱՆ սոյն դասագիր-
քը սպատրաստելով, կը յուսամ թէ բա-
ւական դիւրուսոյց է և կարեոր դա-
սերը կը պարունակէ :

Մանկական բարոյականի պատկանեալ
դաս մը դրինք 'ի սկիզբն գրքուկիս :

Մեղ աւելորդ թուեցաւ դաս մը մա-
նըր մանր ուսմունք զետեղել Քրիստո-
նէականին մէջ, որոցմէ մանուկ ուսանո-
ղն երբէք բան մը չը հասկնար. այլ
բաւական համարեցանք բուն հաւատոյ
հիմունք. Քրիստոսի գալստեան հա-
մար չին Կտակարանէն մի քանի օրինակք
և վկայութիւնք, և ապա Նոր Կտակա-
րանը համառօտել, ընդ որ նաև մաս
մի չայաստանեայց եկեղեցւոյ պատմու-
թենէն :

Սակայն գասագիրք մը երբէք արժէք
ու արդիւնք չունենար, եթէ ուսուցիչը

զայն բարւոք չը դործածեն յուսումն :
 Այս նուիրական ուսումն՝ որ ամէն
 ժամանակի մէջ կարեոր է քրիստոնէի հա-
 մար , առաւել եւս կարեւորագոյն է ՚ի
 ներկայս մեր եկեղեցւոյ մանկանց , ուս-
 տի եթէ այսու կրցած ենք դոյզն ծա-
 ռայութիւն մի ընել , այն շատ է մեզ
 համարել վարձատրութիւն :


ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

Գ. Կ.



ՔՐԻՍՈՆԵԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ



Եւ ահա երեւեցա, նոցա Մովսես
Եւ Եղիա՝ որ խօսէին ընդ նմա :

Եւ եղիա՝ որ խօսէին ընդ նմա :

ՕՐՀԵԿԱԼ ՏԵՂ ԽԵՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
Ա. Ա. Ա.

Հայր մեր որ յերկինս ես , սուրբ ե-
ղիցի անուն քո . եկեսցէ արքայութիւն
քո . եղիցին կամք գո՝ որպէս յերկինս և
յերկրի . դհաց մեր հանապազորդ տուր
մեղ այսօր . թող մեղ զպարտիս մեր ,
որպէս և մեք թողումք մերոց պարտա-
պանաց . և մի տանիք զմեղ 'ի փորձու-
թիւն . այլ փրկեա զմեղ 'ի չարէ : Զի քո
է արքայութիւն և զօրութիւն և փառք
յաւիտեանս . ամէն :

Ա. Մ Ա. Ա Ն

ՀԱՐՅ

Քրիստոնեայ ի՞նչ ըսելէ :

ՊԱՏԱՍԽԱՆ

Քրիստոսի հաւատացող և
անոր պատուերները պահող
ըսելէ :

Հ. Քրիստոսի ի՞նչպէս հաւա-
տալու է :

Պ. Քրիստոս Աստուծոյ որդի-
է, որ մարդոց սիրոցն համար
մարդ եղաւ, և մարդիկ փըր-
կեց :

Հ. Քրիստոսի պատուերներն
ի՞նչ են :

Պ. Քրիստոս կը պատուիրէ որ
մենք սրտով ու հոգով զԱս-

տուած սիրենք և պաշտենք .
կը պատուիրէ որ մենք մէկըզ-
մէկ սիրենք ու իրարու օգ-
նենք :

Հ. Քրիստոս իր հաւատացելոց
և պատուեր պահողներուն
ի՞նչ խոստացած է :

Պ. Քրիստոս խոստացած է
Քրիստոնէից որ աշխարհիս մէջ
խաղաղ հոգւով պիտի ապրին,
և երկնից մէջ անմահութիւն
և երջանկութիւն պիտի վայե-
լեն :

Հ. Քրիստոսի որդի Աստուծոյ
լինելը ուր գրուած է :

Պ. Քրիստոսի որդի Աստուծոյ
լինելը Աստուածաշունչ Առւրբ
Գրքի մէջը գրուած է, որ կ'ըս-
ուի Հին և Նոր Կտակարան :

Հ. Փրիստոսի աշխարհ գալէն
առաջ թէ ետքը գրուած է
Աստուածաշունչը :

Պ. Փրիստոսի աշխարհ գալէն
առաջ գրուած է Հին Կտակա-
կարանը սուրբ Մարգարէից
ձեռքով, և Փրիստոսի համ-
բառնալէն ետքը գրուած է
Նոր Կտակարանը՝ սուրբ Առա-
քելոց ձեռքով :

Հ. Փրիստոնէի առաջին ուսու-
մըն և դաւանութիւնն ի՞նչ է :

Պ. Ամենասուրբ Երրորդու-
թեան՝ Հօր և Որդւոյ և Հոգ-
ւոյն Երկրպագութիւն ընել,
և հաւատալ թէ Աստուած,
ոչինչէ ստեղծեց Երկինք և Եր-
կիրը և բոլոր արարածները
կամենալով և ըսելով :

Հ. Աստուածոյ անունը ի՞նչ է :

Պ. Ո՛Ռ Ի՞ն :

Հ. Ուրիշ ի՞նչ անուն կը տըր-
ուի Աստուածոյ :

Պ. Աստուած ողորմած, մար-
գասէր, բարի, արդար, արա-
րիչ, նախախնամող, յաւիտե-
նական, ամենակարող, ամենա-
տես, ևն :

Հ. Աստուած ո՞ւր է :

Պ. Աստուած ամեն ուրեք է,
ամէնը կը տեսնէ, ամէնուն
խորհուրդը և գործը կ'իմանայ,
և ամէնքը կը դատէ :

Հ. Աստուած Երբ կը դատէ
մարդիկները :

Պ. Աստուած թէպէտ աշ-
խարհիս վրայ բարի մարդիկնե-
րը կը վարձատրէ և չարերը կը



պատմէ . բայց բուն դատաստանը աշխարհիս վերջը պիտի ընէ Տէրն մեր Քրիստոս :

Հ. Ի՞նչ պէս պիտի դատէ մեռած մարդիկ :

Պ. Աստուծոյ Հրամանաւ բոլոր մեռած մարմինները յարութիւն պիտի առնեն իրենց հոգւով, և անմահ պիտի մընան արդարները արքայութեան մէջը , մեղաւորները գժոխոց մէջը :

Հ. Եկեղեցւոյ Խորհուրդները քանի են :

Պ. Եօթն են . միլտութիւն, դրոշմ , ապաշխարութիւն, հաղորդութիւն , պսակ ամուսնութեան , ձեռնադրութիւն , օծումն Հիւանդաց :

Հ. Ամեն ազգաց Եկեղեցիները միւնցին են :

Պ. Այն ազգաց Եկեղեցիները որ Եօթն Խորհուրդ կ'ընդունին՝ միւնցին են, և կը կոչուին՝ մի , սուրբ , ուղղափառ , կաթողիկէ և առաքելական Եկեղեցի :

Հ. Եկեղեցին ի՞նչ պաշտօն ունի Երկրիս վրոյ :

Պ. Եկեղեցին կ'ուսուցանէ Հաւատացելոց՝ Աստուծոյ կամքը , կ'ուսուցանէ մեղքերէ ու մոլութիւններէ Հեռու կենալ . մեղանչողները ուղղութեան և վրկութեան կը կոչէ , առաքինութիւն կ'ուսուցանէ , և աշխարհիս մէջը Երկնից թագաւորութեան պատկերն է .

Եկեղեցւոյ որդիք պէտք է լի-
նին արդար, խաղարարար, բա-
րեգործ, աշխատող, և գիտնա-
կան մարդիկ ու ժողովուրդ։
Հ. Որո՞նք են մարդոց գլխա-
ւոր մեղքերը։

Պ. Գլխաւոր մեղքերը եօթն
են. Հպարտութիւն, նախանձ,
բարկութիւն, ծուլութիւն,
ագահութիւն, որկրամոլու-
թիւն, բղջախոհութիւն։
Հ. Քրիստոնեայ մանկանց մեղ-
քերն ի՞նչ են։

Պ. Քրիստոնեայ մանուկնե-
րը կը մեղանչեն եթէ ա-
զօթք չընեն, եթէ իրենց
ծնողքը, փարժապետները և
իրենցմէ մեծերը չյարգեն։
Եթէ մէկը վշտացունեն կամ

լայունեն, եթէ նախանձին,
եթէ յամառին, եթէ հպար-
տանան, եթէ աղքատ և խեղ
մարդոց վրայ խնդան կամ ար-

համարհեն։ Եթէ ծոյլ լինին,
եթէ բարկանան, եթէ գէշ
խօսին, եթէ սուտ խօսին, և
եթէ իրենց չեղած բանը ա-
ռանց տիրոջ հրամանին առնեն։
Հ. Այս մեղքերուն դէմ ի՞նչ
առաքինութեւններ պէտք են։

Պ. Խոնարհութիւն, եղբայր-
սիրութիւն, հեղութիւն ու
համբերութիւն, արիութիւն
և աշխատասիրութիւն, ողոր-
մածութիւն և աղքատասի-
րութիւն, բարեխառնութիւն,
զօրս աղօթքով խնդրելու ենք
յԱստուծոյ։

խարհի համար խաղաղութիւն,
գերիներու և անմեղ կապեալ
ներու ազատութիւն, և իրեն
դեմ մեղանչողներուն թողու-
թիւն խնդրէ :

Հ. Քրիստոնեայն ուր տեղ ա-
զօթելու է :

Պ. Քրիստոնեայն գոնէ ամեն
կիւրակի աղօթելու համար
սուրբ եկեղեցի երթալու է,
բայց պարտաւոր է նաեւ ուր
որ լինի՝ հայ ուտելէ առաջ և
վերջը աղօթել, իրիկուն քը-
նանալէն առաջ և առաւօտ
արթնալուն պէս աղօթել, ե-
րեսը խաչակնքելով և «Հայր
մեր որ յերկինս ես» աղօթ-
քըն ըսելով :

Հ. Քրիստոնեայն ինչու հա-

Հ. Քրիստոնեի վարքն ի՞նչպէս
լինելու է :

Պ. Քրիստոնեայն պէտք է աշ-
խարհիս վրայ բարի գործէ ,
խաղաղ ապրի , կոխւ և խոռ-
վութիւն չունենայ , իր բա-
րեկամն և իր թշնամին սիրէ :

Հ. Քրիստոնեի խօսքերն ի՞նչ-
պէս լինելու են :

Պ. Քրիստոնեայն պէտք է միշտ
Ճշմարիտն խօսի , սուտ կամ
իրաւ երդում չընէ , երբեք
հայհոյութիւն կամ գէշ բառ
մը բերնէն չհանէ :

Հ. Քրիստոնեայն ի՞նչպէս ա-
զօթելու է :

Պ. Քրիստոնեայն Աստուծոյ
արքայութիւնը և անոր արդա-
րութիւնը պէտք է խնդրէ աշ-

36863-66



մար այդ աղօթքը պիտի ընե՞ :
 Պ. Փրիստոնեայն աղօթելով
 կը գոհանայ Աստուծմէ , որ
 իրեն հաց կուտայ և խնամք
 կը տանի մեր հոգւոյն և մարմ
 նոյն . գիշեր ու ցորեկ կը պահ-
 պանէ մեզի փորձութիւննե-
 րէ :

Հ. Փրիստոս ամէն տղաքնե-
 րը կը սիրէ՞ :

Պ. Փրիստոս կը սիրէ և կ'օրհ-
 նէ միայն այն տղաքները՝ որ
 ծնողաց հնազանդ կը մնան,
 մեծերը կը յարգեն , եկեղեցի
 կերթան , աղօթք կ'ընեն , կար-
 դալ գրել կը սիրեն , և գէշ
 չեն խօսիր , ու գէշ չեն գոր-
 ծեր :

Հ. Փրիստոսի սիրած և օրհ-

նած տղաքները ի՞նչ կը լինին :
 Պ. Փրիստոս զով որ սիրէ ու
 օրհնէ , անիկայ շատ շնորհալի
 և իմաստուն կը լինի , ամէն
 մարդէ կը սիրուի . անոր հա-
 ցը , հանդերձը , տունը , ըն-
 կեր , բարեկամ չը պակսիր . Փր-
 բիստոս ամեն բան կուտայ ա-
 նոր և կը պահպանէ փորձանք-
 ներէ :

Հ. Փրիստոնեայ լինելու նը-
 շաններն ի՞նչ են :

Պ. Փրիստոնեայ լինելու նը-
 շաններն են քահանայի ձեռքով
 մկրտուիլ աւազանի օրհնեալ
 ջրով , սուրբ մեռնով օծուիլ ,
 պատարագի սուրբ հացը և
 գինին ճաշակել , որ Փրիստոսի
 մարմին և արիւնն է . և եթէ

մեղք գործենք՝ քահանային
խոստովանինք, Աստուծոյ մե-
ղայ ըսենք ու ապաշխարենք :
Հ. Փրիստոնէին մկրտուիլը
ի՞նչ խորհուրդ ունի :

Պ. Փրիստոնեայն մկրտուելով
կը լինի որդեգիր Հօր Աստու-
ծոյ :

Հ. Փրիստոնէին սուրբ մեռո-
նով օծուիլը ի՞նչ խորհուրդ է :

Պ. Փրիստոնեայն սուրբ մե-
ռնով օծուելով կը դրոշմուի,
կը կնքուի Սուրբ Հոգւով և
կը զօրանայ հաւատքով :

Հ. Փրիստոնէին սուրբ հաց
և գինին ճաշակելը ի՞նչ խոր-
հուրդ է :

Պ. Փրիստոնեայն սուրբ հաց
և գինին ճաշակելով Փրիստո-

սի կը հաղորդուի, Փրիստոսի
հետ կը միանայ, և ասոր հա-
մար կ'ըսուի Սուրբ Հաղոր-
դութիւն :

Ը Ա Ս Ն

Հ. Փրիստոնէութեան հաւա-
տոյ հիմն ի՞նչ է :

Պ. Փրիստոնէութեան հաւա-
տոյ հիմն Ամենասուրբ Եր-
րորդութիւնն է . Հայր, Որդի,
և Հոգի Սուրբ, որ մէկ անու-
նով Աստուած կը դաւանինք :

Հ. Հայր, Որդի և Հոգին Սուրբ
անձնաւորութեամբ ալ մի՞ են:

Պ. Ոչ : Հայր, Որդի, և Հոգին

Սուրբ անձնաւորութեամբ
զատ են . բայց էութեամբ , զօ-
րութեամբ և փառօք մէկ են :
Հ . Աստուած սկիզբն ունի :

Պ . Աստուած ոչ սկիզբն ունի
և ոչ վերջ : Աստուած ստեղ-
ծեց ամենայն ինչ . Երկինք , Եր-
կիր , հրեշտակ , հոգի , և այլն :
Հ . Աստուած որո՞ւ համար
ստեղծեց այս աշխարհը :

Պ . Աստուած Երկիրը բոլոր
կենդանիներով , պտուղներով ,
և Երկինքը արևով , լուսնով ու
աստղերով զարդարուած՝ պատ-
րաստեց մարդոց համար :

Հ . Աստուծոյ ստեղծած առա-
ջին մարդն ով էր :

Պ . Աստուծոյ ստեղծած առա-
ջին մարդն էր Ադամ , և առա-

ջին կինը՝ Եւայ , որոնք բնակե-
ցուց գրախտին մէջ . ասոնք
եթե Աստուծոյ հնազանդ մը-
նային , անմահ պիտի մնային :

Հ . Ի՞նչ ըրաւ մարդը , և ի՞նչ
եղաւ իւր վիճակը :

Պ . Մարդը Աստուծոյ անհը-
նազանդ գտնուելով՝ անեծք
ստացաւ որ մեռնի . բայց նոյն
օրէն Որդին Աստուած մարդա-
նալու և մարդիկ իրենց մեղքէն
ազատելու խորհուրդը յայտ-
նուեցաւ մարդոյն . Ադամէն
սկսեալ՝ ամէն Աստուածա-
պաշտոռարք նահապետները և
մարզարէները յուսով և փա-
փաքով կ'սպասէին այն առուր :
Հ . Որո՞նք էին առաջին նահա-
պետները :

Պ. Աստուածապաշտ և սուրբ
նահապետներ էին Ադամ և Ա-
գամայ Սեթ որդւոյն սերուն-
դըն, որ զգոյշ կեցան Ադամայ
չար որդւոյն՝ Կայենի անօրէն
ու անաստուած վարքէն :

Հ. Ովէ էր Նոյ :

Պ. Սեթայ ցեղէն էր Նոյ նա-
հապետը, որ ընտանեօք և երեք
զաւակներով մէկտեղ իր ա-
ռաքինութեան համար ազատ-
ուեցաւ ջրհեղեղէն՝ Աստուծոյ
խնամքով տապանի մը մէջ մըտ-
նելով :

Հ. Ջրհեղեղէն եռքը եկած
նահապետները որո՞նք են :

Պ. Ջրհեղեղէն զինի երբ մար-
դիկ նորէն անօրէնութեան և
անաստուածութեան մէջ ին-

կան, Աստուած զինքը և իրեն
կամքը յայտնեց Աբրահամնա-
հապետին . Աբրահամու որ-
դին էր Իսահակ նահապետ,
և Իսահակայ որդին էր Յակոբ
նահապետ, և Յակոբայ որդիք:

Հ. Յակոբ նահապետի սե-
րունդը ո՞ր ազգն է :

Պ. Յակոբ նահապետի սե-
րունդն է Խարայէլի կամ Հրէից
ազգը, որ Քրիստոսի գալստե-
նէն յառաջ մի միայն Աստ-
ուածապաշտ ազգն էր :

Հ. Նահապետաց հաւատքն
ի՞նչ էր :

Պ. Նահապետները որդւոց
յորդիս թէ Աստուածապաշ-
տութեան հաւատքը և թէ
Որդւոյն Աստուածոց մարդե-



ղութեանը յոյս կ'աւանդէին :
 Հ. Աստուած ուրիշ կերպով
ալ կը յայտնէ՞ր Քրիստոսի մար-
դեղութիւնը :

Պ. Երբեմն երբեմն ևս Աս-
տուծոյ հրեշտակի խօսելով և
զանազան օրինակներով, տե-
սիլքներով և հրաշքներով կը
յայտնուէր :

Հ. Ի՞նչպէս :

Պ. Աբրահամ նահապետին իր
որդին խահակը Աստուծոյ
մատաղընելը, որ նշան էր Քր-
իստոսի խաչին վրայ մեռնե-
լուն՝ մարդոց սիրոյն և փրկու-
թեան համար :

Հ. Յակոբ նահապետին տե-
սիլքն ի՞նչ էր :

Պ. Յակոբ նահապետը՝ տեսիլ-

քի մէջ՝ Երկրէս մինչեւ Երկինքը
սանդուխ մը տեսաւ, որուն
գլուխը Աստուած նստած էր,
և հրեշտակները սանդուխէն
կ'ելքին կ'իջնէին, և մարդիկ
վեր կ'ելքին, որ նշան էր Քր-
իստոսի յաշխարհ գալուն,
մարդ լինելուն, և մարդիկը
յերկինս առաջնորդելուն :

Հ. Մարդարէից գլխաւորն ո՞վէ :

Պ. Մարդարէներուն գլխաւո-
րըն է Մովսէս մարդարէն, որ
Աստուածաշունչի Հին Կտա-
կարանը գրեց, աշխարհիս ըս-
տեղծմանէն մինչեւ իր օրը
միւս մարդարէներն ալ իրենց
ժամանակի պատմութիւնները
գրեցին . և ամենքն ալ Քրիս-
տոսի աշխարհ գալուն վրայ

կը մարգարէանային :

Հ. Աստուած օրէնքներ տը-
ռածած էր մարդոց :

Գ. Մարդիկը քրիստոսի վըր-
կութեան արժանի ընելու հա-
մար Աստուած օրէնքներ տը-
ռած էր, որ գթութեամբ և
արգարութեամբ աշխարհիս
մէջ իրարու հետ վարուեին :

Հ. Որո՞նք են այդ օրէնքները :

Գ. Այս օրէնքներն են Բնա-
կան և Գրական օրէնք : Բնա-
կան օրէնքը մարդու խղճմը
տանքն է, որ ամէն մարդ ու-
նի . Գրական օրէնքը Մովսէս
մարգարէի ձեռքով քարէ
տախտակներու վրայ գրուած
Տասնաբանեայ օրէնքն է :

Հ. Բնական օրէնքով ի՞նչ

կ'ուսանի մարդ :

Պ. Բնականապէս մարդս իր
անձին վրայ և բոլոր արարա-
ծոց վրայ նայելով՝ կը ճանշնայ
արարիչ Աստուածը, և Անոր
ներկայութիւնը ամեն տեղ . կը
վախնայ Անոր զօրութենէն,
որ չարերը կը պատժէ, և կ'ա-
պաւինի Անոր ողորմութեանը,
որով իր մեղաց թողութիւն կը
դանէ :

Հ. Բնական օրինաց բովանդա-
կութիւնը ի՞նչ է :

Պ. Աստուած բնական օրէն-
քով ուսուցած է մարդոց՝ ինչ
որ կ'ուզէ մարդ մը որ ուրիշ-
ները իրեն ընեն, ինքն ալ նոյնը
թողընէ ուրիշներուն . և ո-
րովհետեւ ոչ ոք կ'ուզէ որ ու-

րիշէ մը վեաս կրէ , պէտք է
որ ինքն ալ ուրիշի մը չ'վեասէ :
Եւ եթէ սխալմամբ մէկի մը
վեաս ընէ , պէտք է անոր փո-
խարէնը վճարէ :

Հ. Տասնաբանեայ օրէնքը ի՞նչ
կ'ուսուցանէ :

Պ. Տասնաբանեայ օրէնքով
Աստուած կ'ուսուցանէ մար-
դոց թէ ինչպէս զինքը պաշ-
տելու ենք , և ինչպէս վար-
ուելու են մարդիկ մարդոց
հետ :

Հ. Ոլո՞նիք են Տասնաբանեայ
օրէնքները :

Պ. Ահաւասիկ .

Ա. Քո Տէր Աստուածը ես
եմ . ինձմէ զատ Աստուած ը
կայ :

Բ. Փայտէ , մետաղէ , կամ ու-
րիշ նիւթէ կուռք , սուտ աս-
տուած չինես չպաշտես :

Գ. Զնչին բաներու համար իմ
անունս բերանդ չառնուս , և
իմ անունովս երգում չընես :

Դ. Շաբաթ օրը մարմնաւոր
գործ չգործես , սուրբ պահես
այն օրը :

Ե. Հայրդ ու մայրդ պատուես :

Զ. Մարդ չմեռցնես :

Է. Շնութիւն չընես :

Ը. Գողութիւն չընես :

Թ. Սուտ չխօսիս , սուտ վկա-
յութիւն չտաս :

Ժ. Ուրիշի ունեցածին չցան-
կանաս :

Հ. Աստուած Խարայէլացւոց
ազգին մասնաւոր ի՞նչ բարիք

ըրած է :

Պ. Իսրայէլացւոց ազգը Եղիպտացւոց Փարաւոն թագաւորին ձեռքի տակ գերի էին և կը չարաչարուին . Աստուած Մովսէս մարդարէի ձեռքով շատ հրաշքներ ըրաւ և իսրայէլացիքը ազատելով տարաւ Աւետեաց երկիրը :

Հ. Ի՞նչ նշան էր այս :

Պ. Այս նշան էր որ Քրիստոս ալ իրեն հաւատացեալները պիտի փրկեր իրենց մեղաց հաւ մար ունեցած չարչարանքէն . և անոնց հոգիները երկնից արքայութիւնը պիտի տանէր :

Հ. Իսրայէլացիք ի՞նչու Զատկի օրը գառն կ'ուտեն :

Պ. Եղիպտոսէն ելած դիշեր-

նին՝ Աստուած պատուիրեց իսրայէլացւոց որ գառն խորովեն ուտեն , և գառին արիւնը իրենց տուներու դրան ճակատը քսեն . Աստուծոյ հրեշտակը Եղիպտացւոց անդրանիկները նոյն գիշերը ջարգեց : Եղիպտացւոց դռներուն գառին արեան նշանը տեսնալով , անոնց չմօտեցաւ :

Հ. Ի՞նչ է Զատիկը :

Պ. Այս գառն ուտելու տօնը ամեն տարի կը կատարէին իսրայէլացիք , որ կ'ըսուէր Զատիկ , իրենց ազատութեան յիշատակին համար :

Հ. Ի՞նչ նշան էր գառն , գառին արիւնը , և Զատիկը :

Պ. Այս նշան էր որ Քրիստոս

Երբե գառն Աստուծոյ՝ Հրէից
Զատկին օրը խաչին վրայ իր ա-
րիւնը պիտի թափէր, և իրեն
հաւատացեալները իրենց մե-
զաց գերութենէն պիտի ա-
զատուէին:

Հ. Ի՞նչ էր խոյի պատարագը :
Պ. Աստուած Մովսէսի ձեռ-
քով պատուիրած էր Խորայէ-
լացւոց, որ տարին մէկ անդամ
քահանայապետը խոյ մը պա-
տարագէր Աստուծոյ, և այն
պատարագածին արիւնըսրակէր
բոլոր ժողովրդոց վրայ, որով
անոնց մեղաց թողութիւն կը
տրուէր :

Հ. Որո՞ւ օրինակ էր :

Պ. Քրիստոսի օրինակ էր քա-
հանայապետն, և խոյի պատա-

րագն՝ Քրիստոսի մարմնոց և ար-
եան խաչին վրայ պատարագ-
ուելուն, որով բոլոր հաւա-
տացեալներուն մեղաց թողու-
թիւն բաշխեց :

Հ. Դաւիթ և Սողոմոն ովէին:
Պ. Դաւիթ մարգարէն շատ
Աստուածասէր լինելով, Աստ-
ուած խոստացաւ անոր որ Քը-
րիստոս անոր ցեղէն ծնանի:
Եւ Դաւիթի որդին Սողոմոն ի-
մաստութեամբ և խաղաղա-
սիրութեամբ՝ օրինակ էր Քը-
րիստոսի :

Հ. Մարգարէները ի՞նչ կը գը-
րէին և կը քարոզէին :

Պ. Ամէն մարգարէները բա-
ցարձակ կը քարոզէին և կը
դրէին Աստուծոյ որդւոյն Քը-

րիստոսի մարդանալը, անոր Ա.
Կուսէն ծնանիլը, անոր Աւե-
տարանը, անոր Հրաշքները,
անոր Խաչուիլը, մեռնիլը,
թաղուիլը, յարութիւն առ-
նելը, և երկինք համբառնալը։
Հ. Քրիստոսի ծնանելու ժա-
մանակն Երբ էր։

Պ. Հրէից ազգէն թագաւոր
ու իշխան վերջացած էին, և
Երուսաղէմ ու բոլոր Հրէից
երկիրները ինկած էր Հռովմա-
յեցւոց իշխանութեանը տակ։
Ահա այս ժամանակն էր որ
Քրիստոս պիտի ծնանէր, վա-
սընզի մարդարէները այնպէս
գուշակած էին։



Հ. Քրիստոսի մօր ծնողքը ո՞յք
էին։

Պ. Դաւիթ մարդարէի դեղէն
Յովակիմ և իւր կին Աննայ բա-
րիացտ և արդար էին. բայց
զաւակ չունէին. շատ աղօթք
և ողորմութիւն կ'ընէին և
կ'աղաչէին որ Աստուած իրենց
բարի զաւակ մը շնորհէ. Աստ-
ուած պարգևեց անոնց շնոր-
հալի գուստը մը Մարիամ, և
Երբոր Երեք տարեկան եղաւ
Մարիամ ծնողքը տարին նուի-
րեցին անիկայ Աստուծոյ տա-
ճարին։

Հ. Ի՞նչպէս մնաւ Մարիամ
Կոյսն։

Պ. Մարիամ Աստուծոյ տաշարին մէջ կրթուելով՝ ուսաւ Աստուածաշունչ սուրբ գիրքը. յաճախ կը կարդար Մարդարէից ըսածները Քրիստոսի աշխարհ գալուն վրայ, և անոր սիրով լեցուած կը փափաքէր որ արժանի լինի Քրիստոսը տեսնելու, և ուխտեց որ կըս մնայ:

Հ. Ի՞նչ վարք ունէր Մարիամ Սուրբ Կոյսն :

Պ. Մարիամ Կոյսը ամէն առաքինութիւններ ունէր, և հոգւով ու մարմնով սուրբ և հեղէր. ուստի Աստուած անիկայ ընտրեց արժանապէս իրեն մայր :

Հ. Ո՞ւր կը բնակէր Մարիամ Սուրբ Կոյսն :

Պ. Նազարէթ քաղաքի մէջ կը բնակէր ծերունի և բարեպաշտ Յովսէփի, որ Դաւիթթագաւորի ցեղէն էր. Ասիկա եղաւ պաշտպան Սուրբ Կոյս Մարիամին, և իբրեւիրեն խօսեցեալը տարաւ իր տունը: Սուրբ Կուսին ծնողք մեռած էին :

Հ. Սուրբ Կոյսն ինչով կ'ըգբաղէր Յովսէփոյ տանը մէջ :

Պ. Սուրբ Կոյս Մարիամ Յովսէփայ տան մէջ հնազանդութեամբ և գործունէութեամբ կ'աշխատէր, և իր աղօթքն ու Աստուածաշունչի ընթերցումըն ամէն օր կը շարունակէր:

Հ. Սուրբ Կոյսն ի՞նչպէս ողջոյն ընդունեց հրեշտակէն :

Պ. Օր մը յանկարծ տեսաւ որ
Գաբրիէլ հրեշտակն իրեն ե-
կաւ, ողջոյն տուաւ. և կ'ը-
սէր. « Ուրախ լեռ, բերկրեա-
լըդ, Տէրընդ քեզ դու պիտի
որդի ծնանիս, և անոր անունը
Փրկիչ պիտի զնես » :

Հ. Սուրբ Կոյսն մէկէն ընդու-
նեց հրեշտակին ողջոյնը :

Պ. Սուրբ Կոյսը պատասխա-
նեց հրեշտակին. Ես կոյս եմ,
ամուսին չունիմ. ի՞նչպէս զա-
ւակ կ'ունենամ: Եւ հրեշտա-
կըն ըստ Սուրբ Կուսին. « Հո-
գին սուրբ եկեսցէ ՚ի քեզ, և
զօրութիւն Բարձրելոյն հովա-
նի լիցի ՚ի վերայ քո, և քեզ
մէ ծնածը որդի Աստուծոյ է »:

Հ. Սուրբ Կոյսն ի՞նչպէս յղա-

ցաւ զՔրիստոս :

Պ. Երբոր Սուրբ Կոյսը պա-
տասխանեց թէ՝ « Աստուծոյ ա-
ղախինն եմ ես. իրեն կամքը
թող լինի », անմիջապէս Որդին
Աստուծոյ Սուրբ Կուսին ար-
դանդն իջնալով մարմին առաւ-
չոգւոյն Աբրոյ ներգործու-
թեամբ :

Հ. Գաբրիէլ հրեշտակն ուրիշ
բան յայտնեց Սուրբ Կուսին :

Պ. Գաբրիէլ հրեշտակը Սուրբ
Կոյս Մարիամին աւետիս տա-
լէն վեց ամիս յառաջ երեցած
էր Զաքարիա քահանայապե-
տին Աստուծոյ կողմանէ և ը-
սած էր որ անոր ամուլ ու պա-
ռաւ կինը Եղիսաբեթ պիտի
յղանայ ու շնորհալի զաւակ մը

պիտի ծնանի. Զաքարիա չհաւատալով՝ լեզուն կապուած էր. իսկ Եղիսաբեթ յղի էր։ Այսբանը հրեշտակն յայտնեց Սուրբ Կոյս Մարիամին։

Հ. Եղիսաբեթ ի՞նչպէս ընդունեց Սուրբ Կուսին այցելութիւնը։

Պ. Սուրբ Կոյսն այցելութեան գնաց Եղիսաբեթին, որ իրեն ազգական էր. և երբ ներս մըտաւ՝ Եղիսաբեթ բերկութեամբ և Հոգւով Սրբով լեցուած օրհնութիւններ կարդաց Սուրբ Կուսին. «Մայր Տեառն իմց» կոչեց անիկայ, և յայտնեց թէ իր արգանդին մէջ Յօհաննէսը խաղալով կ'երակը պատէր Քրիստոսի, որ էր

յարգանդի Մարիամ Սուրբ Կուսին։

Հ. Յովհաննու ծննդեան տեսն ի՞նչ հրաշք եղաւ։

Պ. Սուրբ Կոյսն Մարիամ Նազարէթ գարձած էր, երբ Յօհաննէս ծնաւ. ութօր ետքը մանկան անունը կոչելուն օրը, Զաքարիայի լեզուն բացուեցաւ, և Սուրբ Հոգւով խօսեցաւ իր մանկան համար թէ «Մարգարէ Բարձրելոյն պիտի լինի, և Քրիստոսի առջեւէն ընթանայ, քարոզելով ժողովրդեան սիրտերը պիտի պատրաստէ Քրիստոսը Ճանչնալու և անոր հաւատալու համար»։

Հ. Հրէից կարծինքն ի՞նչպէս էր Քրիստոսի ծննդեան նկատ-



Ժամբ :

Պ. Այս ամեն հրաշալի յայտ նութեանց հետ՝ արդեն մարդարեկից գրածներուն ևս նայելով, Հրեայք գիտէին թէ Քրիստոսի աշխարհ գալուն ժամանակը հասած էր, սակայն անոնք կը կարծէին թէ հզօր թագաւորի պէս պիտի յայտնուի, և Հրեայց ազգը մարմնաւորապէս պիտի ազատէր օտար ազգաց իշխանութեան ձեռքէն :

Հ. Ինչու Սուրբ Կոյսը Նաղարէթէն Բեթլէհէմ Եկաւ :

Պ. Հոռվմայեցւոց Օգոստոս կայսրը այն օրերը հրաման հանած էր որ աշխարհագիրընեն. ուստի հարկ էր որ ամեն մարդ

իրեն հայրենի տունը և քաղաքը Երթար և իր անունը գրել տար. Յովսէփ և Սուրբ Կոյսն որովհետեւ Դաւիթ թագաւորի ցեղէն էին, Նաղարէթէն Եկան Բեթլէհէմ քաղաքը. վասըն զի այն էր իրենց հայրենիքը. Դաւիթին քաղաքը:

Հ. Ուր ծնաւ Քրիստոս :

Պ. Դաւիթի ցեղէն շատերը կային ամենքն ևս հոն ժողովուած, մեծ բազմութիւն կար Բեթլէհէմի մէջ, ուստի տուները և իշխանները չեին բաւեր. Յովսէփ և Մարիամ Կոյսն չկրցան իրենց իշխան մը գտնալ. մանաւանդ աղքատէին. ստիպուեցան գիշերը ոչխարաց քարայրի մը մէջ ագա-

Նել. այն տեղը ծնաւ Քրիստոս,
զոր խանձարրով պատեց Աստ-
ուծածին և դրաւ անասնոց
քարէ մսուրին մէջը յարգե-
րուն և խոտերուն վրայ։
Հ. Քրիստոսի ծննդեան ժա-
մուն ի՞նչ հրաշք եղաւ։

Պ. Նոյն գիշերը Բեթլէհէմի
հովիւները դաշտին մէջը ի-
րենց ոչխարները կը պահպա-
նէին և արթուն էին, տեսան
յանկարծ որ Երկինքէն մեծ լոյս
մը ծագեցաւ և հրեշտակ մը
իրենց քով Երեւցաւ. զարհու-
րեցան հովիւները, բայց հրեշ-
տակն ըստ անոնց. «Մի վախ-
նաք, աւետիս ձեզ, Փրկիչը
ծնաւ. գնացէք Բեթլէհէմ, և
պիտի տեսնաք նորածին մա-

նուկը խանձարրով պատած
մուսրին մէջը գրած. նա է Աս-
տուծոյ Օծեալն. և աշխարհի
Փրկիչն։

Հ. Ուրիշ ի՞նչ հրաշք եղաւ։
Պ. Քրիստոսի ծընունդը աւե-
լի հոշակելու համար՝ նոր ու
լուսաւոր աստղ մը Երեւցաւ




Երկինքը՝ Արեւելեան կողմը, Ե-
րեք մոգ թագաւորներ արե-

ւելքէն եկան Երուսաղէմաս-
տղին նայելով, և Բեթէհէմի
մուսուրին մէջ գտնալով նոր
ծնած Քրիստոս մանուկը Աստ-
ուածածնին գիրկը, Երկրպա-
գութիւն ըրին և ընծաներ մա-
տուցին ոսկի, զըմուռս, և
խունկ :

Հ. Ինչո՞ւ Աստուածածին ըդ-
Քրիստոս տաճարը տարաւ :

Պ. Աստուած Մովսէս մարդա-
րէի ձեռքով օրէնք դրած Եր
որ ամէն առջինեկ արու զաւա-
կը ծնանելէն քառասուն օր
Ետքը Երուսաղէմայ տաճարը
տանին Աստուծոյ նուիրեն . և
նորէն Ետ առնուն իրենց մա-
նուկը՝ մէկ տարեկան գառ մը
կամ զոյգ մը աղաւնի ընծայե-

լով տաճարին . Աստուածածին
այս օրէնքը կատարելու հա-
մար՝ Քրիստոսը տաճարը տա-
րաւ, որ կ'ըսուի Քառասնօր-
եայ ընծայումն, կամ Տեառն
ընդ առաջ, և աղքատ լինելով՝
զոյգ մը աղաւնի տարաւ տա-
ճարին :



Հ. Ախմէօն ծերունին ով է ր :

Պ. Տաճարին մէջն է ր Ախմէօն
ծերունին, որ Գափաղանօք և

աղօթքով խընդրած էր յԱստուծոյ որպէս զի չմեռնի մինչև Քրիստոսը իր աչօք տեսնէ. Ելաւ Քրիստոսի դիմաց, և Աստուծածնի գրկեն առնելով մանուկն իւր գիրկը, համբուրեց :

Հ. Ախմէօն ծերունին ի՞նչ խօսեցաւ :

Պ. Հոդեոր Ուրախութեամբ լցուած ըստ ։ «Տէր, հիմայ թող մեռնիմ, որովհետեւ իմ աչքս տեսաւ Փրկիչն Քրիստոս, որ հեթանոսաց լցոնէ»։ Առւրբ Աստուծածնի ալ դառնալով ըստ ։ «Նատ վիշտեր պիտի կրես զու. և քո Աստուծած մանուկ Քրիստոսին անունով շատեր պիտի կորառւին, և շատեր

պիտի փրկուին»։

Հ. Բեթէհէմի մանուկները ինչո՞ւ կոտորել տուաւ Հերովդէս:

Պ. Հրէից թագաւոր Հերովդէս այլազգին՝ Մոգերէն իմացաւ Քրիստոսի ծնանիլը. և պատուիրեց որ իրենք երկրպագելէն զկնի, դառնան անոր ալ պատմեն. բայց Աստուծոյ հրեշտակը մոգերուն ուրիշ ձամբայ մը ցոյց տուաւ, գնացին. Հերովդէս նեղացաւ մոգերուն վրայ, և մտածելով թէ Քրիստոս Հրէից թագաւոր պիտի լինի, ուղեց սպաննել տալ, բայց չէր գիտէր թէ ո՞րն էր, ուստի հրաման ըրաւ, և Բեթէհէմի մէջ եղած երկու տարեկանէն մինչեւ նոյն օրը ծնած

մանուկները կոտորեցին, կարծեց թէ Քրիստոս ալ անոնց հետ սպանուեցաւ :

Հ. Քրիստոս ի՞նչպէս աղառուեցաւ Հերովդէսի կոտորածէն :

Պ. Աստուծոյ հրեշտակը յառաջուց Յովսէփին ըսած էր, որ ելնէ առնու Քրիստոսը և Աստուծածինը և փախչի Եղիպտոս. որով չկրցաւ Հերովդէս սպանել զՔրիստոս. և հոնկեցան, մինչև Հերովդէս մեռաւ. հրեշտակի աղդաբարութեամբ վերադարձան ապա Եղիպտոսէն և բնակեցան Յազարէթ քաղաքը :

Հ. Քրիստոս տասն երկու տարեկան հասակին մէջ ի՞նչպէս

զարմացոյց Հրէից վարդապետները :

Պ. Քրիստոսի մայրն և Յովսէփի ամէն տարի տօնի օրերը Յազարէթէն կուգային Երուսաղէմի տաճարը ուխտ ընելու. Քրիստոս ալ իրենց հետ կը բերէին : Տասներկու տարու էր, երբ նոյն տարին ևս եկան տաճարը, գնաց Քրիստոս նրատաւ տաճարին մէջը և Հրէից վարդապետներուն հետ կը խօսէր և կը վիճէր Սուրբ Գրոց վրայ . և որովհետեւ անոնք կը կարծէին թէ Յովսէփի տղանէ, ուստի կը զարմանային թէ՝ առանց դաս առնելու ի՞նչպէս գիտէ այս բաները, այս փոքրիկ հասակին մէջը :

Յ. Յօհաննէսի վարքն ի՞նչպէս
էր :

Պ. Զաքարիայի և Եղիսաբետ.
թի որդին Յօհաննէս՝ Հրէաս-
տանի անապատին մէջը ճգնա-
ւորութեամբ մեծցած էր. ար-
դար և սուրբ էր. անոր կե-
րակուրը վայրի մեղը էր և մա-
րախ, և անոր հագուստը՝ ուղ-
տի բուրդ էր. Հոգւով Արքով
լի՝ մարդարէ էր, որ կը քարո-
զէր մարդոց իրենց մեղքերէն
դառնալ, ապաշխարել, մկր-
տուիլ, Քրիստոսի հաւատալ,
և փրկուիլ :



Հ. Քրիստոս Երբ Եկաւ Յօ-
հաննէսէն մկրտուելու :

Պ. Յօհաննէս Յորդանան գե-
տի եղերքը կը քարոզէր, շատ-
մարդիկ կուգային կը խոստո-
վանէին ու կը մկրտուէին. Ե-
իրեն աշակերտներ ունէր.
Մինչև Երեսուն տարեկան ե-
ղաւ Քրիստոս Աստուածածնի
քով Յովսէփայ տանը մէջ կը
բնակէր, այժմ Եկաւ Յօվհան-
նէսէն մկրտուելու, որով և իր

Աստուածութիւնը ամենուն
յայտնուեցաւ :
Հ. Յօհաննու վկայութիւնն
ինչ էր Քրիստոսի համար :
Պ. Յօհաննէս Մկրտիչ՝ Քրիս-
տոսի համար վկայեց ըսելով .
«Ահա դառն Աստուծոյ, որ
բառնայ զմեղս աշխարհի » :
Յօհաննէսէն ուրիշ անգամ ևս
հարցուցեր էին թէ դու չես
Քրիստոս . պատասխաներ էր
թէ՝ «չէ . Քրիստոս եկած է .
Ճեր մէջն է . ես անոր ծառայն
եմ» : Յօհաննէս չուզեց մկրտ-
տել Քրիստոսը, ըսելով «Պէտք
է ես քեզմէ մկրտուիմ» . Բայց
ապա Յիսուսի խօսքով յանձն
առաւ մկրտել :
Հ. Քրիստոսի մկրտութեան

Ժամուն ինչ հրաշք եղաւ :
Պ. Քրիստոսի մկրտութեան
ժամուն երկինք բացուեցաւ ,
Սուրբ Հոգին Աստուած աղաւ-
նիի կերպարանքով Քրիստոսի
վրայ իջաւ , և երկինքէն Հօր
Աստուծոյ ձայնը լսուեցաւ ,
որ կ'ըսէր, «Դա իմ սիրելի որ-
դին է , ադոր մտիկ ըրէք » :

Այս է սուրբ Երրոգու-
թեան յայտնութիւնը , և Քր-
իստոսի՝ Որդի Աստուծոյ լի-
նելուն վկայութիւնը այսինքն
Աստուածայայտնութիւնը :

Հ. Քրիստոսի մկրտուիլը ինչ
խորհուրդ ունէր :

Պ. Քրիստոս մկրտուելով հաս-
տատեց թէ Յօհաննէս Մկրտ-
իչի հաստատած այս կարգն

կամ խորհուրդն Աստուծոյ
կամքով է . և Առաքելոց պատ-
ուիրեց որ ամէն նորահաւատ
Քրիստոնեայները ջրով մկրտեն
յանուն Ամենասուրբ Երրոր-
դութեան Հօր և Որդոց և
Հոգւոյն Արքոյ , ինչպէս որ
Յորդանանու վրայ յայտնուե-
ցաւ :

Հ. Քրիստոս Երբ և ինչպէս
փորձուեցաւ սատանայէն :

Պ. Քրիստոս մկրտուելէն ետ-
քը Անապատը գնաց առանձին .
և քառասուն օր ծոմ պահեց .
և Երբոր ահօթեցաւ , սատա-
նան եկաւ և փորձելու համար
ըսաւ անոր . « Թէ որ դու Աս-
տուծոյ որդի ես , ըսէ թող-
այս քարերը հաց լինին » :

Հ. Քրիստոս ինչ պատասխա-
նեց սատանային :

Պ. Քրիստոս թէպէտ կամք
էր ընել , բայց սատանային
խօսքը մերժելու համար , և
մարդոց Աստուածամկրու-
թիւն ուսուցանելու համար
պատասխանեց . « Մարդը մի-
նակ հացով չապրիր , այլ Աս-
տուծոյ խօսքերով և կամքով
կընայ ապրիլ » : Այս մենք մի-
նակ հաց ուտելու համար ըս-
տեղծուած չենք :

Հ. Քրիստոսի Երկրորդ փոր-
ձութիւնն ինչ էր :

Պ. Սատանան Երան մը վրա-
յէն Քրիստոսի ցուցանելով աշ-
խարհիս բոլոր թագաւորու-
թեանց ճոխութիւնը և փափ-

կութիւնը, ըսաւ անոր. «Թէ
որ ինծի Երկրպագութիւնը
նես, այսինքն Աստուած ու-
րանալով՝ ինծի պաշտես ու իմ
կամքս կատարես, այս ամէնը
քեզի կուտամ» :

Հ. Քրիստոս ի՞նչ պատասխա-
նեց սատանային :

Պ. Քրիստոս՝ սատանան յան-
դիմանելով, և մարդոց ուսու-
ցանելու համար թէ պէտք չէ
Երկրաւոր և անզաւոր մեծու-
թեանց համար՝ իրենց Աստ-
ուածն ուրանան՝ պատասխա-
նեց անոր. «Մարդ պէտք է
միայն իրեն Արարիչ Աստուածը
պաշտէ, և անոր Երկրպագու-
թիւնընէ» :

Հ. Քրիստոսի Երրորդ փորձու-

թիւնն ի՞նչ էր :

Պ. Սատանան առաջարկեց Քը-
րիստոսի որ Երուսաղէմի բար-
ձըր աշտարակէն զինքը վար-
ձգէ, Եթէ որդի Աստուածոյ է-
անոր վեսս մը չ'լինիր, որովհե-
տեւ հրեշտակներ պիտի պահ-
պանեն զինքը :

Հ. Քրիստոս ի՞նչ պատասխա-
նեց սատանային :

Պ. Քրիստոս՝ սատանան կըշ-
տամբելով, և մարդիկը իրա-
տելու համար թէ պէտք չէ
հաւատացեալ մը Աստուած
փորձելու համար այսպիսի ան-
նպատակ բանի համար հրաշք
սպասէ, պատասխանեց անոր,
«Պէտք չէ մարդ իր Աստուածը
փորձէ,,» :

Հ. Քրիստոսի վորձութեան
Մերջն ի՞նչ է զաւ :

Պ. Սատանան ամօթով մեկ-
նեցաւ . և հրեշտակները մօտ
եկան և կը ծառայէին Քրիստո-
սի : Գարձաւ Քրիստոս անա-
պատէն , և սկսաւ ժողովքր-
գեան մէջը շրջիլ և Աւետա-
րանը քարոզել :

Հ. Քրիստոս աշակերտներ ու-
նեցա՞ւ :

Պ. Քրիստոսի Աւետարանին
հաւատացողները՝ Քրիստոսի
աշակերտ կ'ըսուէին . անոնցմէ-
երկոտասան հոգի ընտրեց Քր-
իստոս որ միշտ իրեն հետ
շրջին , և զանոնիք անուանեց
Առաքեալ . ասոնք աղքատ , ան-
ուսումնի , բայց հոգւով ու

սրտով բարի մարդիկներ էին :
Հ. Քրիստոսի Առաքելոց ա-
նունները ի՞նչ էին :

Պ. ԱՇա անոնց անունները .
Պետրոս , Անդրէաս , Յակոբոս ,
Յովհաննէս , Փիլիպպոս , Բար-
դուղիմէոս , Թովմաս , Մատ-
թէոս , Յակոբոս Ալֆեան , Թա-
գէոս , Սիմօն Կանանացի և Յու-
դա Խոկտորիովտացի :

Հ. Քրիստոս ի՞նչպէս կը քա-
րոզէր Աստուած պաշտելը :



Պ. Քրիստոս կը քարոզէր որ

մարդիկ իրենց Արարիչ Աստուածը ճանչնան, անոր հաւատան, և անոր երկրպագութիւն ընեն հոգւով և ճշմարտութեամբ, ու չէ թէ միայն արտաքին ձեւերով պաշտեն ու մոքով և գաղտնի գործքով հակառակն ընեն:

Հ. Քրիստոս ինչպէս կը քարոզէր Հօր, իւր, և Սուրբ Հոգւոյն Աստուածութիւնը:

Պ. Քրիստոս կը քարոզէր որ հաւատան թէ Հօր Աստուծոյ որդին է ինքն, և մարդոց սիրոյն և փրկութեան համար մարմին առած է, կը քարոզէր թէ Սուրբ Հոգին՝ Աստուած է և Հօր Աստուծոյ հաւատար. պէտք է հաւատան և երկիր.

պագանեն մարդիկ Որդւոյն Աստուծոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Եւ այս ըսածները կը հաստատէր երբ Աստուածաբար հըրաշըներ կ'ընէր Սուրբ Հոգւով: Հ. Քրիստոս ինչպէս կը քարոզէր մարդոց պարտաւորութիւնը:

Պ. Քրիստոս կը քարոզէր որ մարդիկ աշխարհիս վրայ բարեգործութիւն ընելու համար ստեղծուած են. եւ իրար սիրել, իրարու ներել, զթալ, օգնել ամեն մարդու պարտաւորութիւնն է. Ճշմարիտ խօսիլ, կեղծաւոր չլինել, ուրիշը չզրկել, ուրիշն երբէք չար չըկամենալ, չպարտանալ, և ամեն կերպ մարդկային կատա-

րելութիւն ու առաքինութիւն
գործել :

Հ. Քրիստոս մեղաւորաց ի՞նչ
կը քարոզէր :

Պ. Քրիստոս կը քարոզէր, որ
քան և մեղանշէք, դարձէք
սրտով ապաշխարեցէք, և Հայր
Աստուած կը ներէ ձեզի. պէտք
է հոգւով սուրբ լինինք, Աս-
տուծոյ ովորմութեան ապա-
շինինք, Աստուծոյ արդարու-
թենէն վախնանք :

Հ. Քրիստոս մեռելոց նկատ-
մամք ի՞նչ կը քարոզէր :

Պ. Քրիստոս կ'ուսուցանէր թէ
մարդոց բուն հայրենիքը Եր-
կինքն է . ուր մեռնելն զինի
կ'երթան արգարոց հոգիք . և
թէ՝ աշխարհիս վերջը ննջեց-

եալք յարութիւն պիտի առ-
նեն, և ամէն մարդոց հոգիւ-
ները պիտի մահանանիրենց մարմ-
նոց հետ Աստուծոյ հրամանաւ :



Հ. Ի՞նչու համար յարութիւն
պիտի առնեն :

Պ. Քրիստոս ինքն իւր Աստ-
ուածային խառօք դատաստան
պիտի ընէ ամէնուն . ապաշխա-
րողները և արդարները Աս-
տուծոյ արքայութիւնը պիտի

Վայելեն անմահ մնալով. իսկ
անզեզը մեղաւորները յաւի-
տենական դժոխքին մէջ պիտի
չարչարուին :

Հ. Փրիստոս իր քարոզու-
թեան միջոցին հրաշքներ ալ
կ'ընէր :

Պ. Փրիստոս թէպէտ Հօր Աս-
տուծոյ կամքը և մարդոյ խա-
ղաղութիւն ուսուցանելու ,
և իրմով փրկութիւն տալու
եկած էր աշխարհ , բայց շատ
մարդասիրական և մեծամեծ
հրաշքներ ալ գործեց :

Հ. Փրիստոսի գործած հրաշք-
ներն ի՞նչ էին :


Պ. Ամեն կերպ ախտ և հի-
ւանդութիւն ունեցողները կը
բժշկէր , ցաւագարները կ'ա-

ռողջացնէր , դիւահարները կ'ա-
զատէր , խուլերուն ականջնե-
րը կը բանար , համր եղողնե-
րուն լեզուն կ'արձակէր , կոյ-
րերը կը լուսաւորէր , կաղերը
կը քալեցնէր , անդամալոյծնե-
րը կը յարուցանէր , ծովուն
վրայ կը քալէր , հովերը կը դադ-
րեցնէր , և մեռելներուն կեն-
դանութիւն կուտար , և այլն :

Հ. Փրիստոսի պայծառակեր-
պութիւնն ի՞նչպէս եղաւ :

Պ. Փրիստոսի քարոզութիւն-
ներով և հրաշքներով շատերը
հաւատացած էին իրեն . բայց
իրեն առաքելոց աւելի կը
յայտնէր զինքը . օր մը Պետ-
րոս , Յակոբոս և Յովհաննէս ա-
ռաքեալները հետն առած Թա-

բօր լեռն եղաւ , և պայծառա-
կերպեցաւ Աստուածային լու-
սափայլութեամբ . լուսաւոր



ամպ մը հովանի եղաւ և Հօր
Աստուծոյ ձայնը նորէն լոելք

եղաւ , որ կ'ըսէր . «Դա է որդի
իմ սիրելի , գմա լուարուք » :
Մովսէս և Եղիա մարդարէննե-
րըն աւ Քրիստոսի քով կայնած
էին և Քրիստոսի հետ կը խօ-
սակցէին :

Հ . Քրիստոս իր քարոզութիւն-
ները ուր կ'ընէր :

Պ . Քրիստոս իր քարոզութիւն-
ները և հրաշքները կ'ընէր
շոշելով գեղերը և քաղաքները .
Երբեմն ևս Հրէից տօնի օրեւրը
Երուսաղէմ քաղաքի տաճարին
մէջը կը քարոզէր և կը հրաշ-
գործէր :

Հ . Ժողովուրդն ի՞նչովէս ընդու-
նելութիւն կ'ընէր Քրիստոսի :

Պ . Ամէն տեղ ժողովուրդը կը
սիրէր զինքը . բայց իշխաննե-

ԱԸ և քահանայապետները կը
նախանձէին, վասն զի կեղծա-
ւոր և չար մարդիկ էին անոնք։
Հ. Ի՞նչ պատճառաւ կը նա-
խանձէին Քրիստոսի դէմ։

Պ. Քրիստոս կը յանդիմանէր
կեղծաւորներն ու չարերը. ժո-
ղովուրդն ալ ճշմարտութիւնը
հասկնալով՝ օրէ օր կը պաղէր
անոնցմէ։ Այս եղաւ գլխա-
ւոր պատճառը, որ Հրէից քա-
հանաները և փարիսեցի իշ-
խանները խորհուրդ ըրին Քը-
րիստոսը մեռցնելու։

Հ. Վերջին անգամ Քրիստոսի
Երուսաղէմ գալը ինչպէս ե-
ղաւ։

Պ. Քրիստոս մերջին օրերը Գա-
լիլայէն Բեթանիա գեղն ե-

կաւ, իր բարեկամ Ղազարոսին
յարութիւն տուաւ, որ չորս
օր առաջ մեռած և թաղուած
էր. Հրէայք այն օրերը ամէն
կողմէն եկած էին Երուսաղէ-
մի տաճարը Զատիկը տօնելու
համար. Քրիստոս իր աշակեր-
տաց հետ Բեթանիաէն Երու-
սաղէմ եկաւ աւանակի մը վր-
րայ նստելով, և ժողովուրդը
մեծ բազմութեամբ առջեն ե-
լաւ. մանուկները ծառերու
ճիւղեր բռնած, և ծերերը՝
արմաւենի առած, «Ուսաննա,
օրհնեալ եկեալ յանուն Տե-
ղը» կ'երգէին։


Ա. Ե ծաղկազարդի տօնը։
Հ. Քրիստոս Զատիկն ուր կե-
րաւ և աշակերտաց ինչ ըստաւ։

Պ. Փրիստոս Երեք օր Ետքը իր
աշակերտներով մէկտեղ Երու-
սաղէմի մէջը վերնատուն մը
գնաց Զատկի գառն ուժելու .
շատ սրտառուչ և բարձր վար-
դապետութիւններ խօսեցաւ
իր աշակերտաց . միշտ կրկնեց
թէ՝ իրար սիրեցէք , և աշ-
խարհին սէրքարողեցք . յայտ-
նեց անոնց թէ ինքն մարդկանց
սիրոյն համար պիտի մատնուի ,
կասպուի , ծեծուի , խաչուի և
մեռնի , բայց Երեք օրէն յա-
րութիւն պիտի առնէ :

Հ. Փրիստոս Երբ հաստատեց
հաղորդութեան սուրբ խոր-
հուրդը :

Պ. Փրիստոս ընթրիքի ժամուն
պատարագի սուրբ հաղորդու-

թեան խորհուրդը հաստատեց .
սեղանէն հացը առնելով և բա-
ժակ մը գինի , գոհացաւ , օրհ-
նեց և տուաւ իր աշակերտաց ,
ըսելով . «Այս օրհնեալ հացն
իմ մարմինս է . և այս օրհնեալ



բաժակաւ գինին իմ մարմիւնս է » :
Ամէնքն ալ մասնակից և շան
ճաշակելով այն հացէն և գի-
նիէն » :

Այս խորհուրդն է մերքահա-
նացից մատուցած սուրբ պա-
տարազը և Ճաշակած սուրբ
Հաղորդութիւնը :

Հ. Ընթրիքէն ետքը ինչը ըրա-
վիստոս :

Պ. Ընթրիքէն զկնի իւր վեր-
ջն սէրն և խոնարհութիւնը
յայտնեց, զենցակը կապելով
ջուրը ձեռքը առաւ և ծառա-
յի նման իր աշակերտաց ոտ-
ները լուաց Աստուածային ձեռ-
քով. օրինակ և խրատ տալով
աշակերտաց և բոլոր Հաւա-
տացելոց, որ խոնարհ լինին և
զիրար մինչև այս առտիճան
պատուեն :

Հ. Քրիստոսի մատնիչն ով ե-
ղաւ :

Հ. Ինչ նշանակութիւն ունի
սուրբ Հաղորդութեան խոր-
հուրդը :

Պ. Քրիստոս պատուիրեց իր
աշակերտաց. որ ամէն անգամ
երբ մէկտեղ ժողուին, Հացի
և զինւոյ խորհուրդը կատա-
րեն իր յիշատակին Համար. և
այն պիտի լինէր նշան թէ ա-
նոնք Հաղորդութիւն ունին
Քրիստոսի հետ՝ անոր մարմինը
և արիւնը Ճաշակելով. պատ-
ուիրեց որ տմէն իրեն Հաւա-
տացեալներն ես նոյն խորհուր-
դըն ունենան և Հաղորդուին
իրեն մարմնոյն և արեան, զոր
կը նուիրէր մարդոց սիրոյն և
փրկութեան Համար՝ խաչին վը-
րայ մեռնիլը յանձն առնելով :

Պ. Փրիստոս ասոնք ըսած և ը-
րած ժամանակ, իր աշակերտ
ներէն մէկը Յուղա Խոկարիով
տացին իջաւ վերնատունէն և
գնաց Հրէից քահանոյապետ
ներուն՝ որ նստած խորհուրդ
կ'ընէին թէ ի՞նչպէս բռնելու
սպաննել պիտի տան Փրիստոսը.
Յուղա անոնցմէ երեսուն ար-
ծաթ ուզեց, առաւ, և զին-
ուորաց ու խումբ մը Հրէից
առաջնորդելով կուգար Փրիս-
տոսը մատնելու :

Հ. Փրիստոս ուր և ի՞նչպէս
մատնուեցաւ :

Պ. Փրիստոս իր աշակերտնե-
րով մէկտեղ գնացած էր Գեթ-
սեմանի պարտէզը և կ'ազօ-
թէր. ուղղակի հոնեկաւ Յու-

դա. զինուորաց նշան տուած
էր թէ մըն որ ես կը համբու-
րեմ, նա է Յիսուսը. և գնաց
համբուրեց զՔրիստոս :



Հ. Փրիստոս ի՞նչ ըսաւ մատ-


Նրջին և անոր հետ եկողներուն։
Պ. Փրիստոս ըստ . ով Յուդա,
Համբուրելով կը մատնես զիս .
ապա դարձաւ եկողներուն ը-
ստ . Ես եմ Յիսուս : Անոնք
ետ ետ փախան և գետինը ին-
կան , նորէն կրկնեց Փրիստոս ,
թէ ես եմ Յիսուս . և եկան
բռնեցին զինքը իր կամաւ :

Հ. Փրիստոսի բռնուած ժա-
մուն աշակերտներն ի՞նչ եղան։

Պ. Փրիստոսի բռնուած ատե-
նը , աշակերտները թողին ու
փախան . միայն Պետրոս և Յօ-
հաննէս առաքեալները հե-
ռուանց ետեւէն կ'երթային։

Հ. Փրիստոսը բռնելով ուր
տարին . և Պետրոս Առաքեա-
լը ի՞նչ ըրաւ :

Պ. Փրիստոս մահապարտի մը
պէս զինուորներէն կալանա-
ւորուած տարին Աննա և Կա-
յիակայ քահանայապետաց



ատեանը , ուր Պետրոս Առա-
քեալըն ուրայաւ զՓրիստոս ,

և ապա դառնապէս զզջալով
լոցաւ:

Հ. Քահանայապետաց ատե-
նէն հանելով ուր տարին Քր-
իստոսը:

Պ. Քրիստոսը կապեցին և բան-
տը գրին մինչեւ առաւօտ ե-
ղաւ. ապա տարին Հռովմայե-
ցի Պիղատոս դատաւորին, և
Պիղատոս Հերովդէսին զբրկեց:
Զար և դաժան զինուորներէն
շատ չարչարանք և նախատինք
կրեց Քրիստոս, ՚ի վերջոյ Պի-
ղատոս վճիռ տուաւ որ խա-
չեն:

Հ. Քրիստոսի վրայ ի՞նչ յան-
ցանք գրեր էին:

Պ. Քրիստոսը ամբասաներ
էին Հրեաները, ինէ՝ ինքզինքը

թագաւոր կ'անուանէ. ուստի
և Պիղատոս տախտակի մը վր-
այ գրել տուաւ քանի մը ազ-
գաց գրերով՝ «Յիսուս Նա-
զովրեցի Թագաւոր Հրեից». և
այս գրուածը դնել տուաւ խա-
չին վրայ:



Հ. Քրիստոս ի՞նչպէս կը տա-
նէին Գողդոթայ խաչելու:

Պ. Քրիստոսի խաչափայտը
ծանր էր, և զայն իր ուսերուն

Վրայ կը տանէր ինքն մինչև Գող
գոթայ . Հոն խաչին վրայ բե-
ւեռեցին Քրիստոսի ձեռները



և ոտները , և Քրիստոսի աջ
ու ձախ կողմերը Երկու աւա-

զակ մարդիկ ալ խաչեցին :
Հ Քրիստոս խաչին վրայ ե-
ղած ժամանակ որո՞նք կային
ներկայ :

Պ. Քրիստոսի խաչափայտին
փարելով կոկծալով կուլար Աս-
տուածածին . Հոն էին և քա-
նի մը բարեպաշտ կանայք և
Յօհաննէս Առաքեալն . Քրի-
ստոս իր ցաւոց մէջը կը միփ-
ժարէր զանոնք , մանաւանդ
իր մայրը , զոր յանձնեց Յօ-
հաննէս Առաքելոյն խնամոց :
Զինքը խաչողաց համար աղօ-
թեց , աջակողմեան աւազակը
խաչին վրայէն հաւատաց Քր-
իստոսի , և Քրիստոս ըստ
անոր . « Այսօր ընդ իս իցես
ի դրախտին » :

ЧИТАЛИЩЕ
„КРАСИРАЦ“

Հ. Փրիստոս Ո՞ր օրը խաչեցաւ,
և ի՞նչպէս մեռաւ :

Պ. Փրիստոսի խաչելութեան
օրը ուրբաթ էր . ցերեկուան
իններորդ ժամուն իր հոգին
աւանդեց Հօր Աստուծոյ ձեռ
քը . և Աստուածային զօրու
թեամբ գժոխքն իջնալով, նա
հապետաց և արդարոց հոգի
ները սասանայի իշխանութե
նէն ազատեց :

Հ. Փրիստոսի մեռած ժամուն
ինչ հրաշքներ եղան :

Պ. Փրիստոս Հոգին աւանդած
ժամուն, յանկարծ երկիրը
շարժեցաւ, արեւը խաւարե
ցաւ, տաճարին վարադոյրը
պատռեցաւ, քարերը ձեղքը
եցան, գերեզմանները բաց-

ուեցան, և շատ սրբոց մար-
մինները յարութիւն առին :


Հ. Փրիստոսի կողը ով նիղակաւ
ծակեց :

Պ. Փրիստոս արգեն մեռած էր
անոր կողը նիղակաւ ծակեց
զինուորներէ մէկը, և ար-
իւն ու ջուր հոսեցաւ . զին-
ուորաց հարիւրապետն և զին-
ուորները՝ եղած հրաշքը և
այս բանը տեսնալով, աղաղա-
կեցին թէ «Արդարեւ որդի
Աստուծոյ է սա » :

Հ. Փրիստոս որո՞ւ ձեռքով եւ
ուր թաղուեցաւ :

Պ. Փրիստոսի մարմինը խաչեն
վար առնել տուաւ և մաքուր
կտաւով պատել տուաւ Յով
մէփ Արեմաթացի բարեպաշտ

Եշխանը, և իրեն համար պատրաստել տուած վիմափոր գերեզմանին մէջը թաղեցին :



Հ. Փրիստոսի գերեզմանին վըրայ ի՞նչ հսկողութիւն ըրին :

Պ. Փրիստոսի գերեզմանը կընքեցին Նրէից քահանայապետները և զինուորներէն պահապան կայնեցուցին : Հետեւեալ գիշերը երբ շաբաթն անցեր

Եր, գիշերը առաւօտեան գեմ Փրիստոսի հաւատացեալ քանի մը բարեպաշտ կանայքը, որոց հետ Եր նաև Մարիամ Մագդաղենացին, եկան Փրիստոսի գերեզմանը լալով, և իրենց հետ անուշահոտ խւզ, և խունկ բերած էին ծխելու համար :

Հ. Ի՞նչպէս եզաւ Փրիստոսի յարութիւնը :

Պ. Փրիստոս յարութիւն առած էր այս ժամուս. վասն զի երկնից երկու հրեշտակ իշած էին, գերեզմանը բացեր, և մէկը գլխուն կողմն, ու միւսը ոտքերուն կողմը նստեր էին : Պահապան զինուորները սարսափելով փախեր էին ան-

կե և գնացեր պատմեր էին
քահանայապետներուն :

Հ. իւղաբեր կանայք ինչպէս
իմացն Փրիստոսի յարու-
թիւնը :

Պ. Փրիստոսի յարութիւնա-
ւետեցին հրեշտակները իւ-
ղաբեր սուրբ կանանց, և Քր-
իստոս ինքն երեւցաւ Մա-
րիամ Մադթաղենացւոյն : Այս
սուրբ կանայք վազեցին սուե-
տեցին Առաքելոց . և Պետրոս
ու Յօհաննես Առաքեալք վա-
զեցին գերեզմանը . Փրիստոս
իր Առաքելոց երեւցաւ, և ա-
նոնք ուրախութեամբ լցան :

Հ. Փրիստոս Թովմաս Առաքե-
լոյն ալ երեւցաւ :

Պ. Փրիստոս իր Առաքելոց ե-

րեւցած ժամանակը Թովմաս
Առաքեալը անոնց մէջը չ'էր .
Երբ որ սրատմեցին Թովմասին,
Թովմաս ըսաւ . «Մինչև ես իմ
աչօքս չտեսնամ, և անոր բե-
ւեռով ծածկուած ձեռքն ու
ոտքը և կողը չօշափեմ, չեմ
հաւատար» : Եւ Փրիստոս նո-
րէն երեւցաւ . Թովմաս տե-
սաւ, շօշափեց և հաւատաց,
աղաղակելով «Տէր իմ և Աստ-
ուած իմ» :

Հ. Փրիստոս յարութենէն ետ-
քը ինչ խօսեցաւ Առաքելոց :

Պ. Փրիստոս յարութենէն ըգ-
կնի քառասուն օր մնաց աշ-
խարհի վրայ . Առաքելոց կըրկ-
նեց իր վարդապետութիւն-
ները . քաջալերեց զանոնք, և

պատուիրեց որ իր համբառ
նալէն զկնի Սուրբ Հոգին պի-
տի առաքէ , որով պիտի իմաս-
տանան և զօրանան , և սկսին
Աւետարանը քարողէլ և հա-
ւատացեալները մկրտել յա-
նուն Ամենասուրբ Երրորդու-
թեան Հօր եւ Որդւոյ եւ Հոգ-
ւոյն Սրբոյ . խոստացաւ որ մին-
չեւ աշխարհի վերջ իր հաւա-
տացելոց հետ պիտի լինի ինքն։
Հ. Փրիստոս ինչպէս համբար-
ձաւ յերկինս :

Պ. Փրիստոս յարութեան քա-
ռասներորդ օրը Առաքեալները
հետն առած Զիթենեաց լեռը
գնաց , եւ իր Աստուածոյին
ձեռքը գնելով անոնց գլխուն
վրայ օրհնեց զանոնք . որով

Հաստատեց ձեռնադրութեան
խորհուրդը : Ապա լուսեղէն
ամպով յերկինս համբարձաւ-
նոյն տեղը հրեշտակներ երեւ-
ցան եւ առ աքեալներուն ըսին.
« Այս Յիսուս որ վերացաւն
՚ի ձենչ , սոյնպէս եկեսցէ » . որ
վերջին դատաստանի գալուն
համար կ'ըսէին :

Հ. Փրիստոսի համբառնալէն
ետքը Առաքեալներն ինչ ըրին:

Պ. Փրիստոսի Առաքեալները
դարձան Երուսաղէմ , եւ միա-
բան ժողովելով վերնատան մէ-
ջը՝ սուրբ Աստուածածնի եւ
միւս բարեպաշտ կանանց հե-
տը կ'աղօթէին եւ կ'սպասէին
Սուրբ Հոգւոյն գալստեան :
Եւ վիճակաւ Մատաթիս Ա-

ուաքեալն ընտրեցին Յուդային
տեղը, որով լրացաւ Առաքե-
լոց տասներկու թիւը:

Հ. Ո՞ր օր եւ ինչպէս եկաւ
Սուրբ Հոգի :

Պ. Քրիստոսի համբառնալէն
տաս օր ետքը, կիրակի, որ
Հրէից Եգիպտոսէն ելլելուն
յիսներորդ օրն էր, եւ Մինայ
իերան վրայ Մովսէս մարդարէ-
ին ձեռքով տասնաբանեայ օ-
րէնքն ընդունելուն մեծ տօնը,
որ կ'ըսուի Պէնտէկոստէ, շատ
հեռաւոր երկիրներէ Հրէաներ
եկած էին Երուսաղէմ այս
տօնին օրը. յանկարծ շարժ ե-
ղաւ, եւ Առաքելոց նստած
տունը հողմով ու լուսով լեց-
ուեցաւ. Սուրբ Հոգին իջաւ

վերնատունը եւ հրեղէն լեզ-
ուի նման Առաքելոց ամէն մէ-
կին վրայ նատեցաւ :



Դ. Մ Ա Ս Ն

Հ. Առաքեալները Սուրբ Հո-
գին ընդունելով ինչ եղան :

Պ. Քրիստոսի Առաքեալները՝
որ յառաջ շատ կը վախնային
Հրէից առջեւ երեւնալու եւ
խօսելու, յանկարծ զօրու-
թիւն մը զգեցան, իմաստու-
թեամբ լցան, եւ այլ եւ այլ
ազգաց լեզուներով սկսան խօ-
սիլ : Յանկարծակի շարժումն
եւ լցու տեսնալով՝ Առաքե-

լոց եղած տեղը վազեր էին
Հրեաները մեծ բազմութեամբ .
Եւ մեծաւ զարմացմամբ կ'ըս-
քանչանցին երբ կը լսէին Գա-
լիեացի տգէտ Առաքելոց բեր-
նէն այլ եւ այլ ազգաց լեզուով
քարոզութիւնները :

Հ. Ի՞նչ կը քարոզէին առաք-
եալները :

Պ. Քրիստոսի Աստուածու-
թիւնը և անոր յարութիւնը
կը քարոզէին Առաքեալները ,
և իրենց խօսքերուն վկայու-
թիւն կը բերէին մարդարէից
առաջուց լսածները . այնպէս
որ բոլոր լսողները կը համոզ-
ուէին , և հազարաւոր հոգի-
ներ կը հաւատային Քրիստոսի .
միայն Պետրոս Առաքելոյ մէկ

քարոզութեամբ երեք հազար
անձինք հաւատացին :

Հ. Առաքեալները ի՞նչ կար-
գով կը կառավարէին հաւա-
տացեալները :

Պ. Քրիստոսի հաւատացեալ-
ները Առաքելոց ձեռքով կը
մկրտուէին , և Աւետարանի
պատուէրները կ'ընդունէին .
իրենց ունեցածները կը բերէ-
ին կը յանձնէին Առաքելոց , և
Առաքեալք ամենայն ինչ հա-
սարակաց հաւասար կերպով կը
մատակարարէին . և օրէ օր
հաւատացելոց թիւը կ'աւել-
նար : Առաքեալներն համար-
ձակ կ'երթային Հրեաց տաճա-
րին մէջ Աւետարան կը քարո-
զէին , և Քրիստոսի անունով

ԱՆՁԱԱՄԵԾ ՀՐԱՇՔՆԵՐ ԿՐԴՈՐ
ՃԵՐԻՆ :

Հ. Հրեից քահանայապեաները և իշխանները ի՞նչպէս կը վարուէին Առաքելոց հետը :

Պ. Քրիստոսի թշնամինները , Հրեից քահանայապեաները և իշխանները սաստիկ կը չարանային , և շատ անգամ Առաքեալները կը բռնէին կը ծեծէին , չզթայներով կը կապէին . բայց անոնք կը համբերէին և հրաշխաք կը իրկուէին , և միշտ կը քարոզէին :

Հ. Քրիստոսի առաջին նահատակն ո՞վ եղաւ :

Պ. Քրիստոսի համար առաջին նահատակն եղաւ սուրբ Ստեփաննոս , զոր քարկոծեցին Հր-

բեաները , և նո ծունկի փոսց գալով ներողութիւն կը ինդրէր երկինքէն զինքը քա կոծողներուն , և կը տեսն թ «Երկինքը բացեալ և Փրիստոս ընդ աշմէ Հօր նստեալ » :

Հ. Հրեայք ուրիշ ի՞ն հայտ ծանրք ըրին :

Պ. Հրեայք օրէ օր տւելի հալածանք կը հանէին Քրիստոսի Առաքելոց և հաւատացելու վրոյ , սակայն անոնք տւելի կը զօրանային և կը շատնային : Հրեայք Ներովդէսին ձեռքով Զեբեմեոյ Յակոբոս Առաքելոց կտրել առւին , և այս հալածող Հրեի մէջ ամենէն իրատ էր Աօզոս անունով Տարսոնեցի մէ կը :

Հ. Պօղոս Առաքեալ ի՞նչպէս
հաւատաց Քրիստոսի :

Պ. Քրիստոս Սօղոսին երեւցաւ
Երկնային լուսով, երբոր Սօղոս
Հրեից քահանայապետէն հը-
րամանագիր առած կ'երթար
Դամասկոս քաղաքը Քրիստոսի
հաւատացեալները հալածելու
և չարչարելու, Սօղոսին ձայ-
նեց Քրիստոու ինքզինքը յայտ-
նեց. և այնուհետեւ ոչ միայն
ինքն հաւատաց Քրիստոսի, այլ
և Առաքեալներէն աւելի մար-
դիկ և ազգերը քարոզելով
հաւատացուց, և հալածիչ Սօ-
ղոսն եղաւ Առաքեալ Պօղոս :

Հ. Քրիստոնէութիւնը ի՞նչ-
պէս տարածեցաւ հեռու եր-
կիրները :

Պ. Քրիստոսի հաւատացեալ
ժողովուրդը շատ բազմացաւ
ամեն տեղ. Հրեայք սկսան Ա-
ռաքեալները և հաւատացեալ-
ները Երուսաղէմէն հալածել
հեռու տեղեր. անոնք ուր որ
գնացին, Քրիստոսի Աւետա-
րանը քարոզեցին, եկեղեցի-
ներ հաստատեցին. և Պօղոս
Առաքեալ Քրիստոսի հաւա-
տացեալները անուանեց Քր-
իստոնեայ :

Հ. Քրիստոսի եկեղեցին ի՞նչ-
պէս հիմնուեցաւ :

Պ. Քրիստոսի Առաքեալները
եկեղեցի հաստատելով զանա-
զան տեղեր, եկեղեցւոյ պաշ-
տօնեայները ձեռնագրեցին,
այն է սարկաւագ, քահանոյ

1883

և եպիսկոպոս, Անհոններ հաս-
տառած ին կեղակի օրերը սուրբ
պահելու, Սուրբ Գիրքը կար-
գալու և բա ատրելու, սուրբ
պատարագ մատուցանելու և
արժանաւորները հաղորդելու,
խոստովանելու, ապաշխարե-
լու, միջառուելու, սուրբ իւ-
զով օծելու, յԱրեւելս աղօ-
թելու, խաչակնքելու և ծու-
նըր գնելու, պահք պահելու,
ամուսնական խորհուրդը սրբ-
բութեամբ ուխառելու և օրհ-
նելու:

Հ Արոնք գրեցին Սուրբ Ա-
ւետարանը և Առաքելական
թուղթերը :

Պ Քրիստոսի Աւետարանը գը-
րե ին չորս սրբազն Աւետա-

րանիչները՝ Մատթեոս, Մար-
կոս, Ղուկաս և Յօհաննէս :
Պօղոս Առաքեալը իր թղթե-
րը գրեց . և Պետրոս Յօհան-
նէս, Յակոբոս և Յուգա Ա-
ռաքեալները Կաթողիկեաց
չորս թղթերը գրեցին . և Ղու-
կաս գրեց Գործք Առաքելոց :
Այս գրուածքները համարուե-
ցան հիմն և կանոն Քրիստո-
նէական Եկեղեցւոյն, և Աստ-
ուածաշունչին հետ կցորդուե-
լով ըսուեցան Նոր Կտակարան :
Հ. Քրիստոսի Եկեղեցւոյ կար-
գադրութիւնը ինչպէս կ'ընէ-
ին Առաքեալները :

Պ. Քրիստոսի Եկեղեցւոյ հա-
մար Առաքեալները կը ժողվէ-
ին Երուսաղէմ, և միաբան ա-

զօթիւք Առւրբ Հոգւով կ'որոշեին ինչ և իյէ խնդիր։ Եպիսկոպոսները և քահանաները կ'ընտրուէին հաւատացելոց կողմէն, և կը ձեռնադրուէին Առաքեալներէն, որ կը համարուին եկեղեցւոյ պաշտօնեայ և Առաքելոյ յաջորդ։

Հ. Առւրբ Աստուածածնի վերափոխումն ինչպէս եղաւ։

Պ. Քրիստոսի համբառնալէն տասներկու տարի ետքը սուրբ Աստուածածին իր հոգին աւանդեց. նոյն օրը ժողովեալէին Երուսաղէմ բոլոր Առաքեալք. հոգեւոր երգօք և օրհնութեամբ Աստուածածնի մարմինը թաղեցին. բայց ՚ի ձեռն հրեշտակաց անոր Աստ

ուածարեալ սուրբ մարմինը վերափոխեցաւ յերկինս : Այսպէս կ'ընդունին և կը տօնեն ամենայն եկեղեցիք ուղղափառաց։

Հ. Մեր Հայոց ազգը երբ ընդունեց քրիստոնէութիւնը։

Պ. Ամէն հեթանոս ազգերէն առաջ մեր ազգը քրիստոնեայ եղաւ թաղէոս Առաքելոց ձեռքով, որ Աբգար թագաւորի հիւանդութիւնը բժշկեց, և թագաւորի ընտանիքը, նախարարները և ժողովուրդը քարոզեց ու մկրտեց, եկեղեցիներ շինեց Եղեսիա, Շաւարշան, Ախոնիք, Աղուանիք, Կեսարիա, և այլ տեղեր. Եպիսկոպոս ձեռնադրեց Աղգէ,

Թէ ովիլու , Զաքարիա և այլն .
և ինքն նահատակուեցաւ Սա-
նատրուկ թագաւորէն Նա-
ւարշանայ մէջ :

Հ . Ուրիշ Առաքեալներ ալ եւ
կան :

Պ . Բարդուղիմէոս Առաքեալը,
որ Հոգեաց վանքը հիմնեց Ան-
ձեւացեաց գաւառի մէջը , և
շատ եկեղեց իներ շինեց , քա-
հանաներ ձեռնադրեց , և նա-
հատակուեցաւ Արեբանոս քա-
ղաքի մէջը Սանատրուկի ձեռ-
քով :

Հ . Միթէ Սանատրուկ քրիս-
տոնեայ չէր :

Պ . Քանի որ Արդար չէր մե-
ռած , Սանատրուկ քրիստո-
նեայ էր , վերը ուրացաւ և շատ

Հալածանկներ հանեց Հայ քը-
րիստոնէից վրայ , շատերը մար-
տիրուեց : Ասոր ձեռքով նա-
հատակուեցաւ իւր աղջիկը
սուրբ Սանդուխտ կըյսը , իւր
քոյրը Ազուհին , և այլ շատերը
բայց քրիստոնէից թիւը միշտ
կ'աճէր և ամէն կողմը լեցուն
էին յայտնի և ծածուկ :

Հ . Սուրբ Ռոկեանիք և Սուրբիառ-
եանիք ցըք են :

Պ . Սուրբ Ռոկեանիք Հռովմա-
յեցի էին , որ գեսպան եկած
էին Հռովմայեցւոց կայսեր
կողմէն Սանատրուկի քով , ա-
շակերտեցան Թագէոս Առա-
քելոյն : Իսկ Սուրբիառեանիք Ա-
լանայ ազգէն էին , Հայոց Սա-
մինիկ թագուհւոյն ազգա-

բիստոսի խաչափայտի մասն է ,
սուրբ Հռիփիսիմէն բերած է :
Հ. Հայոց Եկեղեցւոյ հալածան
քը Երբ դադրեցաւ :
Պ. Երբ Տրդատ թագաւոր
սուրբ Գրիգոր Լուսաւորչի
ձեռքով և մեծամեծ հրաշք
ներով բժշկուեցաւ և քրիս-
տոնեայ եղաւ , բոլոր Երկիրը
լուսաւորուեցաւ , կուռքերը
և կռատունները կործանուե-
ցան , ամէն տեղերը վանք և
Եկեղեցիներ շինուեցան , մար-
տիրոսաց վկայարանները և գե-
րեզմանները ուխտատեղի դար-
ձան , Քրիստոսի խաչին նշանը
պայծառացաւ և պաշտելի
դարձաւ , Եպիսկոպոսներով ,
կրօնաւորներով , քահանանե-

կանները , որք Ոսկեանց ձեռ-
քով քրիստոնեայ եղան : Ոս-
կեանք և Սուրբիասեանք նա-
հատակուեցան Արտաւազդ Բ.
թագաւորէն :

Պ. Ասւրբ Հռիփիմեան կու-
սանք ոյք են :

Հ. Հռովմայեցի քրիստոնեայ
կոյսեր էին , որոց գլխաւորի
անունը Գայիանէ էր . Դիոկե-
տիանոս կայսրը հալածանք հա-
նեց անոնց զէմ , Հռովմէն հա-
յոց Երկիրը փախան , իրենց
հաւատքը պատելու համար ,
որոց մէջ ամենէն առաքինին
էր սուրբ Հռիփիմէ կոյսն , և
նահատակուեցան Տրդատ թա-
գաւորէն Վաղարշապատու
մէջ : Վարագայ խաչը , որ Քը-

բով լեցուեցաւ :
 չ. Սուրբ Գրիգոր Լուսաւո-
 րիչ որմէ ձեռնադրուեցաւ :
 Պ. Կեսարիոյ սուրբ Ղեւոնդ
 Հայրապետէն, որ Թաղէոս Ա-
 ռաքելոյ ձեռնադրած Թէոփի-
 լոս եպիսկոպոսի յաջորդնե-
 րէն էր : Սուրբ Ղեւոնդ ըն-
 ծայտուաւ Լուսաւորչինսուրբ
 Կարապետի մարմինը և Աթա-
 նագինէ Հայրապետին մարմի-
 նը, որ բերաւ ՚ի Մուշ, և Գի-
 սանեանց կուատունը կործանե-
 լով, հոն գրաւ այս սրբոց նրշ-
 խարները, և մեծ վանք ուխ-
 տատեղի շինեց հոն, որ է Մը-
 շոյ սուրբ Կարապետի վանքը :
 չ. Աւրիշ ի՞նչ ըրաւ Լուսաւո-
 րիչ :

Պ. Տրդատ թագաւորը և բո-
 լոր ժողովուրդը Եփրատ գե-
 տին մէջը միլտեց . Եփրատայ
 ականց քով սուրբ Յօհաննու
 տաճարը շինեց, ապա Վաղարշ-
 ապատու մայր տաճարը հիմ-
 նարկեց, որոյ ձեւը Քրիստոս
 ցոյց տուած էր տեսիլքով,
 այն է սուրբ Եջմիածին : Քր-
 իտոտնէութիւնը ուսոււանե-
 լու համար վարժարաններ բա-
 ցաւ, Հայոց կուապաշտ քուր-
 մերու որգեքը կրթեց և եպիս-
 կոպոս քահանոյ ձեռնադրեց .
 պահոց և տօնի օրերը սահմա-
 նեց, եկեղեցական կարգեր և
 կանոններ դրաւ . ինքն ան-
 ձամբ այցելութեան կը շրջեր
 ամէն կողմը, կը քարոզէր, կը

միմիթարէր կ'ուղղէր : Յաճա-
խապատում դիրքը գրեց , որ
Ճառեր և վարդապետութիւն-
ներ են քրիստոնէութեան հա-
ւատոյ վրայ : Լուսաւորչի վար-
դապետութիւնները եւ մեր
ազգի դարձը գրեց Ագաթան-
գեղոս՝ դպիր Տրդատ թագա-
ւորին :

Հ. Սուրբ Գրիգոր Լուսաւոր-
չին ովլ յաջորդեց :

Պ. Լուսաւորիչ երբեմն կը
շրջէր ժողովրդոց մէջ և եր-
բեմն կ'առանձնանար լեռները
աղօթելու և ճգնելու . ուստի
Տրդատ թագաւոր և նախա-
րար և ժողովուրդք աղաչե-
ցին իրեն , իւր հաճութեամ-
բը իւր որդին Արիստակէս կա-

թողիկոս կարգեց , և ինքն Աւ-
պուհ լեռը Մանեայ սյրը ըս-
ուած քարայրին մէջը ճգնե-
լով մեռաւ :

Հ. Հաւատոյ հանգանակը Երբ
բերուեցաւ մեր եկեղեցին :

Պ. Նիկիա քաղաքին մէջ ժո-
ղոված երեք հարիւր տասն և
ութը հայրապետաց հետ հը-
րաւիրուած էր մեր սուրբ Լու-
սաւորիչն ևս . բայց նա սուրբ
Արիստակէսը զրկեց իր կող
մէն , որ Հաւատոյ հանգանա-
կըն առաւ բերաւ , և սուրբ
Լուսաւորիչ ալ անոր վրայ ա-
ւելցուց , « Իսկ մեք փառաւո-
րեսցուք որ յառաջ քան ըզ-
յաւիտեանս երկիրապանելով
Սրբոյ Երրորդութեան և միոյ

Աստուածութեան չօր և Արդ-
ւոյ և Հոգւոյն Արբոյ, այժմ
և միշտ և յաւխտեանս յա-
ւխտենից . ամէն» :

Հ. Որդիք և թռուունք սուրբ
Լուսաւորչի ոյք են :

Պուրբ Արիստակէս և Վլո-
դանէս, Գրիգորիս և Յուսիկ:
Վրժանէս յաջորդեց իւր եղ-
բօր Արիստակէսին, և Վրժ-
թանէսի որդին Յուսիկ յաջոր-
դեց իւր հօրը . Վրժանէսի
մոքքը որդին սուրբ Գրիգորիս
եղաւ Վրաց և Աղուանից կա-
թողիկոս, և նահատակուեցաւ
ու թաղուեցաւ Աղուանից Ա-
մարաս աւանք : Պուրբ Յու-
սիկն ուրացող Յուլիանոսի պատ-
կերը ոտքի տակ առաւ փշրեց,

որ կախել տուած էր եկեղեց-
ւոյ մէջ և պաշտել կուտար .
ասոր համար Տիրան թագաւո-
րէն բրածեծ լինելով նահա-
տակուեցաւ : Պուրբ Յուսկան
յաջորդեց ծերունին Դանիէլ .
նա աւ Տիրանին ձեռքով մե-
ռաւ :

Հ. ՈՎէ մէծն Ներսէս :

ՊԵծն Ներսէս սուրբ Յուս-
կան թռոն է, որ եղաւ կա-
թողիկոս Հայոց, շատ վանքեր
և տաճարներ հիմնեց, հիւան-
դանոց, աղքատանոց, օտարաց
իջեւան, որբոց և այրեաց ա-
պաստանաբան, վարժարան, և
այս ամէն հաստատութեանց
համար ժողովրդեան տուրեր
սահմանեց պտղի անուամբ :

Յատ բարեկարգութիւններ ը-
րաւ, եկեղեցական կանոններ
սահմանեց, և մեր ազգին ալ
քաղաքական մեծ պաշտպա-
նութիւն և օգուտ ըրածէ :
Հ. Ո՞վէ սուրբ Ասհակ Պար-
թեւ :

Պ. Սուրբ Ասհակ Պարթեւ
Մեծն Ներսէսի որդին և անոր
յաջորդնէ, որ գործակցու-
թեամբ սուրբ Մաշտոց Մես-
տոբ վարդապետին Հայոց Գերք
յօրինեցին. Վարժարաններ բա-
ցին, շատ աշակերտներ հա-
սուցին, որ Թարգմանիչք կ'ըս-
ուին. ասոնց ձեռքով Հին և
Նոր Կտակարանը յունարենէ
Հայերէն թարգմանուեցան,
և այլ շատ մը եկեղեցւոյ հարց

գրքեր թարգմանեցին, շարա-
կանները յօրինեցին, տօնացոյց
և ծիսարան շինեցին, որ սուրբ
Մետոբի անունով կը կոչուի
Մաշտոց, շատ եկեղեցական
կանոններ գրեցին, և այլն :

Հ. Եկեղեցական քանի ժողով
կ'ընդունի մեր եկեղեցին :

Պ. Եկեղեցական տիեզերական
ժողովներէն միայն երեքը կ'ըն-
դունի. Ա. Նիկիյ ժողովն, որ
եղած է Քրիստոսի երեքհար-
իւր քսանուհինգ թուին, սուրբ
Գրիգոր Լուսաւորչի օրով. Բ.
Կոստանդնուպօլսոյ ժողովն, որ
եղած է Քրիստոսի երեք հարիւր
ու թասունումէկ թուին, սուրբ
Ներսէսի Մեծին օրով. Գ. Ե-
փեսոսի ժողովն, որ եղած է

Քրիստոսի չորս հարիւր երե-
սունումէկ թուխն սուրբ Աս-
հակայ Պարթեւի օրով։
Հ. Սուրբ Ղեւոնդեանք եւ
Վարդանեանք ոյք են։
Պ. Մեծին Ներսէսի, սրբոն
Սահակոյ և Մեսրոբայ ջանքե-
րը եթէ ըլլինէին, և եթէ հա-
յերէն գիր չհնարուէր ու
Աստուածաշունչ չթարգման-
ուէր, վտանգ կար որ Հայերը
Յունաց եկեղեցւոյ հետ միա-
նալով՝ հայկական եկեղեցին
անհետանար. և ասոր համար
ալ Յոյները շատ ջանքեր ըրած
են. միւս կողմէն ալ Պարսիկ-
ները՝ որ կրակապաշտ էին,
սաստիկ բռնութիւն և խորա-
մանկութիւն ՚ի գործ կը դնէին,

որ Հայերը կրակապաշտ ընեն
և իրենց հետ խառնելով Հա-
յոց ազգը կ'ըլլեն։ Թարգման-
չաց շնորհիւ Յոյներէ ազատ
էինք. բայց Պարսիկը պատե-
րազմով կ'ուզէր իր կամքը կա-
տարել։ Սուրբ Ղեւոնդ Երէց
եւ Յովսէփ կաթողիկոս որ
թարգմանչաց աշակերտներ է-
ին, գլուխ հանդիսացան Հայոց
իրենց հետն ունենալով սուրբ
Վարդան Մամիկոնեան եւ ու-
րիշ քաջ սուրբ նախարարք,
եկեղեցականք եւ ժողովուրդը.
Խաչով եւ սրով, աւետարա-
նով եւ աղեղով ճակատեցան
Պարսից գէմ, յանձն առին
մահ, կապանք, գերութիւն,
եկեղեցւոյ եւ հաւատոյ հա-

մար, բայց իրենք ալ ահա-
գին կոտորած տուին Պարս-
կին. սուրբ Վարդան Հաղար
Երսունութեց ընկերով նահա-
տակուեցաւ, եւ Ղեւոնդ-
Եանք կապանօք եւ չարչարա-
նօք մարտիրոսացան, որոց ար-
եամբ Եկեղեցին խաղաղու-
թիւն եւ Հաստատութիւն
գտաւ :

Հ. Սուրբմակ, Բրդիշոյ եւ Շը-
մուէլ ոչք են :

Պ. Անարժան եւ չարաբարոյ
Եկեղեցականներ, որ իրենց
մատնութեանց եւ չարախօ-
սութեանց Համար Պարսիկնե-
րէն կաթողիկոս դրուեցան մեր
ազգին վրայ սուրբ Ասհակայ
օրով եւ անկեց ետքը, եւ ի-

րենց ագահութեան Համար
Եկեղեցին եւ Ժողովուրդը շատ
տառապեցուցին :

Հ. Մեր կաթողիկոսական ա-
թոռը միշտ մնա՞յ Վաղարշա-
պատ :

Պ. Ոչ, այլ Քրիստոսի չորս Հար-
իւր յիսուներկու թուականին
փոխադրուեցաւ Դուին քա-
րաք, եւ այլ քաղաքներ. նախ
եւ առաջ՝ Անի քաղաքը, ա-
զա Հռոմելայ, ապա Ալիս, եւ
Դարձեալ Վաղարշապատ, Էջ-
միածին, ուր կայ մինչեւ ցայ-
սօր :

Հ. Սուրբ Ասհակէն և Մես-
րոբէն զկնի որոնք եղան նշա-
նաւոր Եկեղեցականները մեր
Եկեղեցւոյ մէջ :

Պ. Առւրբ Թարգմանչաց աշա-
կերտներէն սկսեալ դլսաւոր-
ներն ասոնք են. Մովսէս Յո-
րենացի, որ Հայոց քաղաքա-
կան և Եկեղեցական պատմու-
թիւնը գրեց, Ճառեր և շա-
րականները յօրինեց. Եզնիկ
կողբացի, Մամբրէ Վերծա-
նող, Դաւիթ Սնյաղթ, Յո-
հան Մանդակունի, որ ժամա-
գրքի աղօթքները գրեց. Ե-
ղիշէն՝ որ Ճառեր և Վարդա-
նանց պատմութիւնը գրեց.
Ղազար Փարպեցի, Ստեփան-
նոս Ա. Միւնեցի Երգաբան
Աբրահամ Եպիսկոպոս, Պետ-
րոս Միւնեցի Քերթող, Յօհան
Մամիկոնեան, Դաւիթ Փիլի-
սոփայ, Անանիս Նիրակացի.

Թէսդորոս Քտթենաւոր, Մով-
սէս Միւնեցի Քերթող, Գրի-
գոր Արշաբուհի, Սահակ Գ-
կաթողիկոս, Մովսէս Կաղան-
կայտուացի, Յօհաննէս Օձնե-
ցի, Ստեփաննոս Բ. Միւնեցի,
Զաքարիա Կաթողիկոս, Հա-
մամ, և այլն, մինչև ութ հար-
իւր ութսունուհինց. Ծուա-
կանն Քրիստոսի:

Հ. Այդ միջոցները Հոյոց Ե-
կելեցւոյ նահատակները Մ.ք
են:

Պ. Կաթողիկոսներէն, Եպիս-
կոպոսներէն և քահանոներէն
զառ, անթիւ նահատակներ
Եզծ Են Ժողովրդէն Պարսից
և սյոյ ձեռքով. որոց մէկ
քամիները յիշենք. Վարդան-

Եանք յիշեցինք , Ատովմեանք
զօրավարք , Շուշանիկ՝ դուստր
Ա. Վարդանայ , Ամբատ Բագ-
րատունի , Դաւիթ Դունեցի ,
Վահան Գողթնեցի , Սահակ
և Համազասպ Արծրունիք , Արծ-
բատ սպարապետ և այլն :

Հ. Ասոնցմէ յետոյ ի՞նչ նշա-
նաւոր անձինք ունեցաւ Հայոց
Եկեղեցին :

Պ. Եկեղեցականաց կարգէն Ե-
ղողներն են Պետրոս Գեւա-
գարձ , Գրիգոր Վկայատէր ,
Բարսեղ , Գրիգոր Պահլաւու-
նի , Ներսէս Շնորհալի , Գրի-
գոր Տղայ , Գրիգոր Ապիրատ ,
Ներսէս Լամբրոնացի , Ա. Գրի-
գոր Նարեկացի , Խոսրով Ին-
ձևացի , Յովհան կաթողիկոս

Պատմիչ , Թովմայ Արծրունի ,
Արիստակէս Լաստիվերոցի ,
Յօհաննէս սարկաւագ վարդա-
պետ :

Հ. Որո՞նք նշանաւոր Եղան Ե-
կեղեցւոյ համար :

Պ. Թագաւորաց և իշխանաց
կարգէն Աշոտ Բագրատունի ,
Ամբատ , Աշոտ Ողորմած , Գա-
գիկ Բ. , Ռուբէն իշխան՝ Գլ-
րիգոր Մագիստրոս , և այլ բա-
զումք :

Հ. Հայոց Եկեղեցին ո՞ր քրիս-
տոնեայ ազգերէն նեղութիւն
կրած է :

Պ. Գլաւաւորապէս Յունաց ազ-
գէն , որոց թագաւորները եւ
պատրիարքները ոչ միայն շա-
րունակ ջանքեր կ'ընէին և մին-

այսօք կ'ընեն որ մեր ազգը
 միանայ իրենց եկեղեցւոյ հետ,
 սկսեալ Քրիստոսի Հինգերորդ
 գարէն, Քաղկեդոնի ժաղովէն,
 այլ և մեր եկեղեցւոյ հետ ազ-
 գը միշտ խորվութեան մէջ
 պահելու պատճառ եղած են:
 չ. Աւրիշ որ ազգերէն:
 Պ. Յոյներէն եաքը Լատինք ե-
 ղած են, որ Որուբինեանց իշխա-
 նութեան օրերը Կիլիկիայի մէջ
 մուտգտնեցով՝ իրենց ծէսերէն
 և եկեղեցական զգեստներէն
 ու արարողութիւններէն քա-
 նիները ջանացեր են խառնել
 մեր եկեղեցւոյ մէջը: Յոյներն
 իրենց որսայած Հայերն ունե-
 ցան, որոց մասունքներ կան
 մինչեւ հիմայ և կըսուին Հայ

չոռոմ, որոց լեզուն հայերէն
 է, իսկ կրօնքը յունական: Եւ
 յետոյ քանի մը եկեղեցակա-
 նայ ձեռքով ազգէն մաս մը
 որսացէր բաժանելու են: Լատի-
 նայւոց սրսայած Հայերը նախ
 ըսուեցան (ունիթոռք) միաբա-
 նողք (Լատինաց և Պատղին գլ-
 խաւորութիւնը ընդունողք,)
 իսկ վերջէն ըսուեցան Կաթո-
 լիկ:

չ. Յունաց և Լատինաց զէմ
 ազգը պահպանողները ոյք ե-
 ղան:

Պ. Թէպէտ շատեր աշխատեցան
 բայց դիսաւորապէս Ա. Յով-
 հան Որոտնեցին և Ա. Գրիգոր
 Տաթեւացին են եղած, որք
 քարոզելով և շատ մը կրու-

թիւններով հայ ժողովուրդը
զգուշացուցին և պահպանե-
ցին Յունաց և Լատինաց դէմ-
չ. Հայոց եկեղեցին ժողովներ
ունեցած է :

Պ. Երբ հարկը պահանջեր է ,
կաթողիկոսի հրամանաւ եպիս-
կոպոսներ , վարդապետներ ,
քահանայք և աշխարհականք
խառն ժողով կազմեր են եկե-
ղեցւոյ կանոնաց և ժողովրդ-
եան պահպանութեան համար .
կաթողիկոսն ուր որ գտնուած
է , ժողովներ այն տեղ կը հը-
րաւիրուէին : Այս ժողովները
եկեղեցւոյ հաւատոյ է ական
մասերը երբէք չէին փոփոխեր,
ծէսերուն ալ շատ զգոյշ էին .
ուստի մեր եկեղեցին միշտ

նոյն մնացած է :

Հ. Կաթողիկոսութիւնը էրք Ավ-
սէն փոխադրուեցաւ Եղմիածին :
Պ. Քրիստոսի հազար չորս հա-
րիւր քառասունումէկ թուա-
կանին , Ասոյ Մուսաբեկենց
Գրիգոր Կաթողիկոսի օրովը ,
և Կիրակոս Կաթողիկոսն օծ-
ուեցաւ յԵղմիածին , խակ Գը-
րիգորի յաջորդները շարունա-
կեցին Ասոյ կաթողիկոսութիւ-
նը մինչեւ ցայսօր :

Հ. Աղմամարայ կաթողիկո-
սութիւնն ինչ է :

Պ. Քրիստոսի հազար հարիւր
տասնուշորա թուականին Դա-
ւիթ Թոռնեցի անունով ե-
պիսկոպոս մը օծուեցաւ Կա-
թողիկոս Աղմամարայ մէջը ,

որոց յաջորդութիւնը թէպէտ
մինչեւ այսօր կայ, Սոյ եւ
Աղթամարայ կաթողիկոսներ,
միայն իրենց թեմերուն հա-
մար եպիսկոպոս կը ձեռնադ-
րեն և մեռոն կ'օրհնեն, բայց
իրենք ամենայն Հայոց Եղմիած-
նի Հայրապետին հնաղանդ-
են, և Պօլսոյ պատրիարքի հր-
բամանաւ կը նստին և կը կա-
ռավարուին:

Հ. Մեր ազգային պատրիար-
քութիւնը Երբ սկսած է Ե-
րուսաղէմի մէջ:

Պ. Թէպէտ մեր ազգէն եկե-
ղեցականներ և աշխարհական-
ներ՝ ի սկզբանէ քրիստոնէու-
թեան գտնուած են Երուսա-
լէմ թէ իրեւ ուխտաւոր և

թէ իրրե աղօթաւոր և միա-
բան վանական ուխտ, ինչպէս
մեր պատմութիւնները եւ
Երուսաղէմի մէջ եղած շեն-
քերն ալ կը հաստատեն, բայց
իրրե առանձին ազգային պատ-
րիարք հաստատուեցաւ Սար-
դիս եպիսկոպոս Քրիստոսի հա-
զար երեք հարիւր տասնումէկ
թուականին սուրբ Յակոբ
եանց վանուց մէջը, որ շեն-
ուած է Սիօն լեռան վրայ ըն-
դարձակ և հոյակապ: Երու-
սաղէմայ պատրիարքի պաշտօ-
նըն է հսկել մեր ազգին սեպ-
հական եղած սուրբ տեղերն,
և կառավարել վանքը և այն
կողմերը գտնուած Հայ քրիս-
տոնեայ ժողովուրդը:

Հ. Կոստանդնուպօլսոյ պատրիարքութիւնը երբ սկսած է:
 Պ. Տաճկաց Կոստանդնուպօլսոյ տիրելէն սկսած է Քրիստոսի հաղար չորս հարիւր յիսուսիներեք թուին, և առաջին պատրիարքն եղած է Պրուսայութիւմ Յովակիմ Եպիսկոպոսը:
 Կոստանդնուպօլսոյ պատրիարքները թեպէտ սոսկ Եպիսկոպոս կամ առաջնորդ են մայքաքաղաքին, բայց իբրեւ փոխանորդ կը համարուին սուրբ Էջմիածնի Կաթողիկոսին՝ բոլոր Տաճկառանի Հայոց թեմերուն վրայ. վասն զի ժողովրդեան ընտրած Առաջնորդները Պատրիարքի կոնդակով կը վաւերանան, և անոր վկայագրով կ'երթան

Էջմիածին Եպիսկոպոս կը ձեռնադրութիւնն Պատրիարքը Կրօնական ժողով մը ունի, որուն հետ կը գործէ և կը հսկէ կունական գործոց և կրտսականաց վրայ. բայց միշտ երբ նոր գործ կամ խնդիր պատահի կը գիտէ Եջմիածնայ Կաթողիկոսին:

Հ. Եջմիածնայ Կաթողիկոսն ինչպէս կ'ընտրուի:

Պ. Վաղեմի սովորութիւնն է Հայոց Եկեղեցւոյ Հայրապետն ընտրելու համար հրաւիրելու ուրեք որ Հայք կան, որպէս զի իրենց վիճակներէն Եկեղեցականք և աշխարհականք որքան որ արժան դատեն՝ զբան կեն Եջմիածին, և ամենեցուն հաւանութեամբ ամենէն ար-

Ժանաւսրն ընտրեն կաթողիկոս : Իսկ հեռաւոր և գաղթական Հայերը կամ պատգամաւոր կը զրկեն կամ իրենց ընտրութեան թուղթը : Կաթողիկոսութեան ընտրելին կրնայ լինիլ եպիսկոպոս , վարդապետ , քահանայ , և մինչեւ խալաշխարհական , զոր կը ձեռնադրեն և կ'օծանեն մեծ հանդիսիւ երկոտասան եպիսկոպոսունք :

Վ Ե Բ Զ

ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱԿՏՈՅՑ

« Հաւատամք ՚ի մի Աստուած՝ Հայրամենակալ՝ յարարիչն երկնի և երկրի , երեւելեաց և աներեւութից :

« Եւ ՚ի մի տէր Յիսուս Քրիստոս՝ յՈւղին Աստուծոյ , ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին , այսինքն յէտթենէ Հօր : Աստուած յԱստուծոյ , լոյս ՚ի լուսոյ , Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ , ծնունդ՝ և ոչ արարած : Նոյն ինքըն ՚ի ընութենէ Հօր , որով ամենայն բնչ եղեւ յերկինս և ՚ի վերայ երկրի , երեւելիք և աներեւոյիթք :

« Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան՝ իջեալ յերկնից՝ մարմնացաւ , մարդացաւ , ծնաւ կատարելապէս ՚ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգովին սրբով : Որով էաւ մարմին , հոգի և միտք , և զամենայն որ ինչ ՚ի մարդ , ճշմարտապէս՝ և ոչ կարծեօք :

« Զարչարեալ , խաչեալ , թաղեալ ,

յերբորդ աւուր յարուցեալ, եւեալ ՚ի
յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ-
աջմէ Հօր :

« Գալոց է նովին մարմնովս և փառօք
Հօր, դատել զիենդանիս և զմեռեալս :

Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան :

« Հաւատամք և ՚ի սուրբ Հոգին՝ յաւ-
նեղն և ՚ի կատարեալն : Որ խօսեցաւ
յօրէնս և ՚ի Տարգանան, քարողեաց զա-
ռաքեալն և բնակեցաւ ՚ի սուրբմն :

« Հաւատամք և ՚ի միմիայն ընդհան-
ըական և առաքելական եկեղեցի, ՚ի մի
մկրտութիւն, յագաշխարութիւն ՚ի քա-
ւութիւն և ՚ի թողութիւն մեղաց, ՚ի յա-
րութիւն մեռելոց, ՚ի դատասաանն յա-
ւիտենից հոգւոց և մարմնոց, յարքա-
յութիւնն երկնից և ՚ի կեանսն յաւի-
տենականս :

« Իսկ որ ասենն, է՛ր երբեմն յորժամ-
ո՛չ է՛ր Ուգի, կամ է՛ր երբեմն յորժամ-
ո՛չ է՛ր սուրբ Հոգին, կամ թէ յոչէց ե-

զէն կամ յայլմէ եւոթէնէ ասեն լինել
զՈրդին Առուծոյ և կամ զսուրբ Հո-
գին, և թէ փոփոխելի են կամ այլոյ-
լիլի, զայնպիսին նզովէ Կաթողիկէ և
Առաքելական սուրբ Եկեղեցի :

« Իսկ մեք վառաւորեսցուք որ յա-
ռաջ քան զյաւիտեանս, երկիլպագանե-
լով սւրոյ Երրորդութեանն և միոյ Առ-
ուծութեանն Հօր և Որդւոյ և Հոգւոյն
սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յա-
ւիտենից . ամէն » :



ՍՈՒՐԲ ՆԵՐՄԻՍԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Ա.ՂՕԹՔ ԵՐԵԿՈՅԻ

Հանդերձ ծերաբրութեամբ :

Հաւատամք խօսովանիմ, և երկիր-
պագանեմքեղ հայր և որդի և սուրբ
Հոգի . անեղ և անմահ բնութիւն, ա-

բարիչ հրեշտակաց և մարդկան և ամենայն եղելոց, ողորմեա քո արարածոց
և ինձ բաղմամեղիս :

Հաւատավ խոստվանիմ, և երկիրպատգանեմ քեղ՝ անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն և մի աստածութիւն, արարիչ լուսոյ և հալածիչ խաւարի . հալածեա 'ի հոգւոյ իմմէ զիւտար մեղաց և զանդիտութեան, և ըսւաւորեա զմիտոս իմ 'ի ժամուս յայսմիկ աղօթել քեղ 'ի հաճոյս, և ընդունել 'ի քեն զիմուլուածոս իմ, և ոգորմեա քո արարածոց և ինձ բաղմամեղիս :

Հայր երկնաւոր Աստուած ծշմարիտ՝ որ առաքեցեր զրդիդ քո սիրելի 'ի ինդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս և առաջի քո . ընկալ զիս որպէս զանառակ որդին, և զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝ զոր մերկացայ մեղօք . և ողորմեա քո արարածոց և :

Պատի աստուծոյ աստուած ծշմարիտ՝ ոչ խոնարհեցար 'ի հայրական ծոյցոյ՝ և

առեր մարմին 'ի սրբոյ կուսէն մարիամայ վասն մերոյ փրկութեան . իաշեցար, թագեցար և յարեար 'ի մեռելոց և համբարձար փառօք առ հայր, մեղայ յերկինս և առաջի քո . յիշեա զիս որպէս զաւաղակն՝ յորժամ դաս արքայութեամբ քով . և :

Հոգի աստուծոյ աստուած ծշմարիտ՝ որ իջեր 'ի յորդանան և 'ի վերնատունն, և ըսւաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւագանին, մեղայ յերկինս և առաջի քո . մաքրեայ զիս վերատին աստուածային հրով քով որպէս հրեղին լեզուոք սուրբ զաւաղակն՝ և :

Մնել բնութիւն՝ մեղայ քեղ մտօք իւմովք, հոգւով և մարմնով իմալ մի' յիշեր զմեզս իմ զառաջինս՝ վասն անուածեր զըդ պուժ սրբոյ . և ո :

Տեսող ամենային՝ մեղայ քեղ խոհըրդով բանիւ և գործով . յիշեա զձեռագիր յանցանաց իմաց, և գըրեա զանուն իմ, 'ի գպրութեան կենաց . և ո :

Քննող գաղտնեաց՝ մեղայ քեզ կամաւ և ակամայ, զիտութեամբ և անդիտութեամբ. թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ յայսօր մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո զգայարանօք իմովք, և ամենայն անդամօք մարմնոյս. և :

Ամենախնամ տէր՝ դիր պահապան աշաց իմոց զերկիւղ քո սուրբ ոչ ևս հայել յարատ, և ականջաց իմոց՝ ոչ ախորժել լսել զբանս չարտութեան. և ըերանոյ իմոյ՝ ոչ խօսիլ զստութիւն. և որրոտի իմոյ՝ ոչ խօրհիլ զչարութիւն. և ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն. և սուից իմոյ՝ ոչ դնալ 'ի ճանապարհս անօրէնութեան. այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. և ո :

Հուր կենդանի քրիստոս՝ զհուր սիրոյ քո՝ զոր արկեր յերկիր, բորբոքեա անձըն իմ՝ զի այրեացէ զախտ հոդոյ իմոյ, և որբեացէ զիփող մատաց, և :

մաքրեացէ զմեզս մարմնոյ իմոյ, և վասեսցէ զլոյս դիտութեան քո 'ի սրափի իմում. և ո :

Իմաստութիւն հօր յիստւս՝ տուր ինձ իմաստութիւն, զբարիս խորհիլ և խօսիլ և գործել առաջի քո յամենայն ժամ. 'ի չար խորհրդոյ՝ 'ի բանից և 'ի գործոյ վրակեա զիս. և ո :

Կամեցող բարեաց տէր կամարար՝ մի թուլուր զիս 'ի կամս անձին իմոյ դնալ. այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քաց բարեսկրաց. և ո .

Ազգայ երկնաւոր՝ առւր ինձ զարքաւյութիւն քո. զսր խոստացար սիրելեաց քոյ՝ և զօրացս զմիրտ իմ ատել զմեզս, և սիրել զըեզ միայն, և առնել զկամս քս. և ո :

Խնամեղ արարածոյ՝ պահեա նշանաւ խաչի քո զհոգի և զմարմին իմ 'ի պատրանաց մեղաց, 'ի վործութեանց դիւաց, 'ի մարդոց անիրաւաց. և յամենայն վըտանդից հոգւոյ և մարմնոյ. և ո :

Պահապան տմենայինի քրիստոս՝ աջ քո
հովանի լիցի ՚ի վճրայ իմ ՚ի տուէ և ՚ի
գիշերի, ՚ի նստիլ ՚ի տան, ՚ի գնա ՚ի ճա-
նապարհ, ՚ի ննջել և ՚ի յառնել՝ զի մի՛
երբէք սասանեցայց . և ո :

Աստուած իմ՝ որ բանաս զձեռն քո,
և լնուս զամենայն արարածո ողոքմու-
թեամբ քով, քեզ յանձն առնեմ զանձն
իմ՝ դու հոգա և պատրաստեա զոկտու
հոգւոյ և մարմնոյ իմոյ յայսմ հետէ մին-
չեւ յաւիտեան . և ո :

Դարձուցիչ մոլորելոց՝ դարձո զիս ՚ի
չար սովորութեանց խնոց ՚ի բարի սովո-
րութիւն . և բեւեռեա ՚ի հոգի իմ զսոս-
կալի օր մահուն, և զերկիւղ գեհենին,
և զսէր արքայութեանն, զի զզջացայց
՚ի մեղաց՝ և գործեցից զարդարութիւն .
և ողորմեա :

Ազրիւր անմահութեան՝ աղբերացո ՚ի
սրուէ իմմէ զարտասուս ապաշխարու-
թեան որպէս պոռնկին . զի լուացից ըլ-
մեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն

Պարգեւիչ ողորմութեան՝ պարզեւեա
ինձ ուղղափառ հաւատով և բարի գոր-
ծով, և սուրբ մարմնոյ և արեան քո
հաղորդութեամբ գալ առ քեզ . և ո :

Բարերար տէր՝ հրեշտակի բարւոյյան-
ձըն արացես զիս՝ քաղցրութեամբ ա-
ւանդել զհոգի իմ, և անխուով անցու-
ցանել ընդ չարութիւն այսոցն՝ որ են
՚ի ներքոյ երկնից . և ո :


Լոյս ծշմարիտ քրիստոս՝ արժանաւոր-
եա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել
զլոյս փառաց քոց ՚ի կոչման աւուրն, և
հանդչիլ յուսով բարեաց յօթեւանս ար-
դարոց մինչեւ յօշ մեծի գալստեան քո .
և ողորմեա :

Դատաւոր արդար՝ յօրժամ գաս փա-
ռօք գատել հօր զկենդանիս և զմեռեալս,
մի՛ մոտաներ ՚ի գատաստան ընդ ծառա-
յի քում, այլ փրկեա զիս ՚ի յաւիտեան-
կան հրոյն, և լսելի արա ինձ զերանա-
ւէտ կոչու մմ արդարոց յերկնից յարքա-

յութիւնդ . և ողորմեա :

Ամենողօրմ տէր՝ ողորմեա ամենայ
Հաւատացելոց 'ի քեզ , իմոց և օտարաց
ծանօթից և անծանօթից , կենդանեա
և մեռելոց . շնոհեա և թշնամեաց իմայ
և ատելեաց զժողովթիւն որ առ իս
յանցանաց , և գարձո զնոսա 'ի չարեա-
ցըն զոր ունին վասն իմ , զի աղօրմա-
թեանդ քում արժանի լինիցին . և ողոլ :

Փառաւորեալ տէր՝ ընկալ զաղացանս
ծառայիս քո , և կատարեա 'ի բարի ըզ
ինդրուածո իմ՝ բարեխօսութեամբ սըր-
բուհոյ աստուածածնին և յովհաննու-
միրտչին , և սրբայն ստեփաննոսի նախա-
զկային , և սրբայն գրիգորի մերոյ ըու-
սաւորչին , և սրբոյ առաջելոց՝ մարգա-
րեից՝ վարդապետաց՝ մարտիրոսաց՝ հայ-
րազետաց՝ ճղնաւորաց՝ կուսանաց , և
ամենայն սրբոյ քոյ երկնաւորաց և երկ-
րաւորաց , և քեզ վառք և երկրապատու-
թիւն սնբաժանելի սուրբ Երփորդու-
թեանդ յաւիտեանս յաւիտենից . ամէն :



4134



ՀԵՂԻՆԱԿԻՑ ԳՈՐԾԵՐԸ

	ԴՐՉ. ՊԵ
ՄԱՆԱՆԱ	10
ԹՈՐՈՑ ԱՂԲԱՐ . ՄԱՍԻ Ա.	10
ՇՈՒՇԱՆ ՇՈՒԱՐՇԱՆԱՑ	5
ԸՆԹԵՐՅԱՐԱՆ . ՄԱՍԻ Ա.	1 20
ԸՆԹԵՐՅԱՐՈՒՆ . ՄԱՍԻ Բ.	2
ՀՆՈՑ ԵՒ ՆՈՐՈՑ	5
ԳՐՈՑ ԵՒ ԲՐՈՑ . ԱՊԱՌԱՄ	
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ	1 10

Կը ծախուի գրավշճառած քով:

Հրամանաւ Մէարիֆի